

ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

# ՓՈՐՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԻՐ ՏԱՂԵՐԸ

ԳՐԵՑ

Յ . Ք Ի Ւ Ր Տ Ե Ա Ն

(Արտատպուած ՏԱՐՈՆԻ ԱՐԾԻԻ Թիւ 21-22-էն)

Հրատարակուած  
ՏԱՐՈՆ - ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ  
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԽԱԽՔՈՎ,

Տպագրութիւն  
YEPRAD PRESS  
NEW YORK CITY

1943

891.99 (00) | թղթական | Superdry  
F-70 | բարդացման |  
| սպորտական |  
առաջնորդ: | S.A.

ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

891.99.092 [Բարեկամություն]

Ք-70

Կայ.

750.56 (47.325)

ԱՏՈՒԹՎԱԾ Է 1961 թ.

# ՊՈՐՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԻՐ ՏԱՂԵՐԸ

A II  
31/06

30326

ԳՐԵՑ


Յ . Ք Ի Ւ Ր Տ Ե Ա Ն

(Արտատպուած ՏԱՐՈՆԻ ԱՐԾԻԻ Թիւ 21-22-էն)

Հրատարակուած

ՏԱՐՈՆ - ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԽՈՒԹԵԱՆ ԾԱԽՔՈՎ



Տարագուրքին

YEPRAD PRESS

NEW YORK CITY

1943



ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

## ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ

Գրեց՝ Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

— «օ» —

### Ա. ՄԱՍ

Կարծես զուղադիպութիւն ըլլար ժկ դարուն վերջը եւ ժԴ  
դարուն սկիզբը Հայ մշակոյթի վարպետներէն մանրանկարիչ-  
գրիչները թորոս կը կոչուէին գրեթէ մեծ մասամբ։ Օրինակ  
թորոս Մաւալին, թորոս Հռոմելայեցի, թորոս Սարկա-  
ւաղ\*, թորոս Մշեցի կամ Տարօնեցի։ Ասոնք ամենքն ալ մեծա-  
տաղանդ հայ մանրանկարչութեան վարպետներ են, որոնցմէ  
սակայն մենք մասնաւորապէս հոս թորոս Մշեցիով կամ Տարօ-  
նեցիով պիտի զրադինք։

\* ) Թորոս Մարկարագը կան որ կուղեն նոյնացել թորոս Տա-  
րօնեցիի հետ։ Թաւրիկի Ս. Աստուածին եկեղեցւոյն մէկ ա-  
ւետարանը Ծեր գրչէն, 1311-ին գրեալ ունի բազմաթիւ յիշա-  
տակութիւններ թորոսէ մը որ երբեմն ալ սակայն ինքինքը  
«սարկաւագ» կը կոչէ։ Դժուար չըլլար զինքը թորոս Տարօնե-  
ցիի հետ նոյնացնել, սակայն 1942-ին Նիւ Եորք ինծի ծախու-  
առաջարկուեցաւ հրէայ հնավաճառէ մը երկու էջ առաքեալնե-  
րու մանրանկարներով որոնց տակ ոսկեղիբ կար յիշատակարան  
թորոս Մարկարագէ։ Մանրանկարներուն վաս վիճակը եւ բար-  
ձր զինը պատճառ եղան որ ցարդ չի զնեմ։ Նոյն ատեն եթէ այս  
մանրանկարները Թաւրիկի յիշեալ ձեռադրէն չեն փրցուած  
ցոյց կուտայ որ կար թորոս մը որ իբր «սարկաւագ» կը սիրէր  
ինքինքը վերակոչէլ 1311-ին։ Մինչ մեզի ծանօթ Տարօնեցիի  
բոլոր յիշատակարաններուն մէջ ալ ոչ մէկ ատեն «սարկաւագ»  
կոչումի կը հանդիպինք։ Ասիկա ուրեմն կը մնայ քննելի, եւ  
մինչեւ որ վերջնական ապացոյց մը չիգայ վճռել, ես թորոս  
Մարկարագը Տարօնեցիէն տարբեր մէկը կը նկատեմ, նոյն ա-  
տեն ընդունելով որ սարկաւագն ալ Տարօնեցիէն նուազ արուես-  
տագէտ մը չէ։

Թորոս Տարօնեցի արդէն վաղուց ուշադրութեան առարկայ ևլած է մեր կարողագոյն հետախոյզ ուսումնասիրողներուն մօտ : Հ . Ղ . Ալիշան նոյն իսկ 1893-ին ՍիՍԱԿԱՆԻ էջերուն մէջ գունատիպ կը հրատարակէր անոր գործերէն : Գարեգին Սրբադան Յովսէփեան 1911-ին դեռ երբ վարդապետ էր կը խօսէր Տարօնեցին մասին մանաւանդ անոր գործերէն արտատպութիւններ տալով ԱնԱՀիՏի 1911 5-6 թիւերուն մէջ :

Ցարդ սակայն նոյն իսկ համառօտ եւ ամփոփ կենսագրութիւն մը իսկ չէ պատրաստուած այս մեծ հայ վարպետին մասին : Հարեւանցի եւ պակասաւոր էին նախապէս տրուած տեղեւկութիւնները , իսկ անկէ ի վեր ոչինչ եղած է ըմբռնելի կերպով անոր կեանքն ու գործը մեղի ներկայացնելու :

Իր ծննդեան թուականը կը պակսի մեղի : Իրմէ վերջին ծանօթ աշխատութիւնը 1346 թուականը կը կրէ ինչպէս որ իր կարգին պիտի տեսնանք : Որոշ կերպով նախ իրեն կը հանդիպինք 1314-ին , թէեւ Վենետիկի Միլֆթարեանց թիւ 193ը գըրուած է 1284-ին «մեղապարտ գրչի Թորոսի» ձեռքով առանց յաւելուածական տուեալներու որոնցմով կարենայինք զինքը անվարան Տարօնեցին ճանչնալու : Բարեբախտաբար Հալէպի թիւ 110 ձեռագիր տաղարանը որ թէեւ անթուական որոշ կերպով գրուած եւ ծաղկուած է Թորոս Տարօնեցիէ ուր ի մէջ այլոց Թորոս Տարօնեցի կը յիշատագրէ «մեղապարտ գրչի Թորոսի» ճիշտ յար եւ նման 1284-ին յիշատակամեւին : Ուրեմն անտարակոյս Վենետիկի թիւ 193ըն ալ Թորոս Տարօնեցիի գրչութեան եւ ծաղկումին արդասիքն է , միայն թէ ըստ երեւոյթի անոր հընագոյն եւ նախնական գործերէն : Այսպէս առ նուազն Թորոս Տարօնեցին կունենայ 62 տարուան գործունէութիւն մը ձգուած 1284-էն 1346 թուականներուն միջեւ : Եւ եթէ ենթադրենք որ ան 20 կամ 25 տարեկան էր իր առաջին կամ 1284-էն ծանօթ գրչութեան ատեն կրնանք ըսել որ ան ծնած էր 1260-ական թիւերուն սկիզբը եւ մենուած 1946 1346 թուականէն վերջ :

Իր լնտանեաց մասին իր իսկ յիշատակարաններէն կ'օգտըւինք : Ան 1332-ի յիշատակարանին մէջ կը յիշէ «զպապն իմ Սիար եւ զհայրն իմ Սարգիս քահանայ եւ զմայրն իմ Մարիամ իքաղաքէն Մշոյ» : Իսկ Հալէպի թիւ 110 ձեռագրին մէջ կը յիշէն միայն «զհայրն իմ Սարգիս քահանայ ի տարօնոյ եւ զմայրն իմ Մարիամ» եւ անմիջապէս կ'աւելցնէ «եւ զեղբայրն իմ Մարտի-

ըսու քահանայ» : Ասկէ աւելի բան մը չենք գիտեր իր ընտանեաց  
եւ պարագաներուն մասին :

Թորոս Տարօնեցիի առաջին անդամ կը հանդիպինք 1284-ին  
Մուշ ուր կը գրէ Վենետիկի Մխիթարեանց թիւ 193 նոր Կատ-  
կարանը, թղթեայ, բոլորագիր (որուն համար ցուցակագիր Հ.  
Բարսեղ Վ. Սարգսիսեան կը գրէ «Հնաձեւ, նուրբ եւ ընտիր») :  
Ահա եւ յիշատակարանը :

«Փառք ամենասուրբ երրորդութեանն ի բարձունս հաւր եւ  
որդուոյ եւ հոգւոյն սրբոյ, որ ետ զաւրութիւն տկարութեանս  
իմոյ՝ հասանել ի վերջին գիծ գրոյ սուրբ առաքելոյս : Ծնոր-  
հիւն Աստուծոյ սկսա եւ ողորմութեամբ նորա կատարեցի  
զաստուածայարմար պատգամս սուրբ առաքելոյն Պաւղոսի՝  
բաղում ջանիւք եւ մեծաւ փափաքանաւր՝ արի եւ երջանիկ մի-  
այնակեցի նորոգէսի, աւդնականութիւնն հասեալ յաստուծոյ եւ  
աղաւթիւք սուրբ առաքելոյն Պաւղոսի ստացաւ զուրբ առաք-  
եալս ի հաւալ աշխատանաց իւրոց, զոր տէր յիսուս վայելե(ա)ւ  
տացէ : Գրեցաւ լուսաւոր (յաջորդ բառը քերուած) եւ սուրբ  
պատուիրանս այս ի քաղաքն Մուշ, ի թուականութեան հայոց  
ԶԼԳ (1284) ի Հայրապետութեան տեառն Յակոբա (1), եւ յաշ-  
խարհակալութեան Արդուքայու Ղանին, զոր յայսմ ամի . ես-  
պան զամբարցտեալ գոռողն զուլստան Ահմատն դհաւրեղբայր  
իւր(2), որ գոռողացեալ հպարտացեալ ի վերայ եկեղեցեաց եւ  
քրիստոնէից մերձ յընկղմել, զոր տէր յիսուս ընկղմեաց զնա  
իւրաւքն հանդերձ, եւ բարձրացուց զԱրդուքայուն, զոր տէր  
յիսուս հաստուտոն պահեսցէ զսա համաւրէն քրիստոնէից : Եւ  
շարագրեցաւ յընտիր աւրինակէ՝ ձեռամբ մեղապարտ գրչի  
թորոսի : Արդ աղաչեմ զմելո, ո՛վ քրիստոսամէր սուրբ հայ(j)րք  
եւ հայրապետք եւ սրբասէր քահանայք, որ կարդայք եւ լուսա-  
ւորիք կամ աւրինակէք, թողութիւն հայցեցէք նորոգիսի մի-

---

1) Յակոբ Ա. կամ Կլայեցի, 1268-1286 :

2) Սուլթան Ահմէտ թախուտար Օղու, 1281-1284, եղբայ-  
րը Ապաղա Ղանի որ թէեւ պղտիկութեան Քրիստոնեայ մկըրտ-  
ուած էր նիկողոս անուանուելով, սակայն երբ դահ բարձրացաւ  
մահմետական եղաւ : 1284-ին Արդուքայու կամ Արդուն Ղան  
զայն սպաննեց և անոր տեղ քահակալեց մինչեւ 1291 : Արդուն որ-  
դին էր Ապաղայի :

այնակեցի, եւ համարէն աղանց իւրոց, որ ստացաւ զսուրբ  
պատուիրանս ի բարեխօսութիւն իւր եւ ծն(ո)ղաց իւրոց։ Եւ  
զտառապե(ա)լս ի գործոց բարե(ա)ց զապիկար զրիչ թորոս  
եւ զծն(ո)ղս իմ, եւ խոշորութեան սղանալաց անմեղադիր լե-  
րուք. զի ըստ ժամանակիս բերմանն այսչափ եղեւ. եւ որ զմել  
յիշէ յիշեալ լիցի ի քրսուոէ աստուծոյ մերոյ»(3)։

Զեմ գիտեր թէ ի՞նչ ըսել կուզէ թորոս «ժամանակիս բեր-  
մանն այսչափ եղեւ» յիշատակութեամբ։ Հաւանաբար Սուլթան  
Ահմէտի սպանման եւ Արղու Ղանի անոր տեղ անցնելուն տակ-  
նուվրայութեանց կ'ակնարդիէ, որոնցմէ բնական է զուրկ չէր  
Մուշ եւ Տարօն։ Ամէն պարագայի տակ թորոս իր ձեռագրին  
«խոշորութիւն սղանալաց»ց չի վերագրեր իր այս ձեռագրին ա-  
ռաջին գրչութեան արդիւնք ըլլալուն, որով կրնանք խորհիլ որ  
անոր առաջին երախայրիքը չէր այս Նոր Կտակարանը։ Հայ գը-  
րիչները ընդհանրապէս առաջին գրչութիւննին իրը այդ կը յի-  
շեն։ Նոյն ատեն Թորոսի այս գրչութիւնը եղած է «նուրբ եւ ըն-  
տիր»(4) ըստ Հ.Բ. Սարգիսեանի, երկրորդ պատճառ մը խորհե-  
լու որ թորոս ունեցած է 1284-ի իր այս գրչութենէն աւելի ա-  
ռաջ կատարուած գրչութիւններ։

Ին կը գտնուէր Մուշ ուր հաւանաբար ծնած էին իր ծնողքը եւ

ինչպէս տեսանք ձեռագրին յիշատակարանէն թորոս 1284-  
ուր ծնած ըլլալու է նաեւ ինքը գատելով Մշեցի եւ Տարօնեցի  
մանկանուանումէն, որ կը սիրէ գործածել իր ծնողաց եւ ինք-  
պինքին համար։ Դժբախտաբար 1284-ի այս յիշատակարանը չի  
յիշեր թէ Մշոյ մէջ ո՞ր եկեղեցւոյն հովանիին տակ գրած է ձե-  
ռագիրը, ոչ ալ կը յիշէ ուսուցուչի կամ ուսուցիչներու մասին։  
Յետոյ պիտի ծանօթանանք որ հայրը քահանայ էլ որով գուցէ  
ենթադրենք անոր նախնական կրթութիւնը իր հօրը քով իսկ  
ստացած ըլլալը։ Այդ շրջանին Մշեցի գիտանական հայ եկեղե-  
ցականներ չին պակսիր։ Օրինակ Յովհաննէս Մշեցի՝ Ներսէս  
Սասնեցիի «հոգեւոր եղբայր»ը, Ներսէս Մշեցի՝ Գլածորի վա-  
նահայրը որուն յաջորդեց մեծանուն նսայի նշեցին, եւ ուրիշ-  
ներ։

---

3) Մայր ցուցակ Հայ Զեռագրաց Մտղր. Միկթ.ի Վենե-  
տիկ, էջ 810-11։

4) Անդ էջ 805։

1284-ի այս ձեռագիրը ունի հետաքրքրական կէտ մըն ալ չ . Սարդիսեան կը վկայէ որ վերի բուն յիշատակարանին «անմիջապէս կը յարի մի եւ նոյն գրչութեամբ (բայց բնագրի խոշորկեկ բոլորզրով) երկրորդ ստացողի կողմէն» յիշատակարան մը ուր ի մէջ այլոց կ'ըսուի «Արդ՝ որք հանդիպէք այս տառիս յիշնչիք դիերջին իմ զԱնդրէաս եւ զամենայի աղջայինս իմ եւ աստուած զձեղ յիշէ» : Դժբախտաբար այս յիշատակարանը անթուական է : Հ . Սարդիսեան կը զրէ «Եթէ ոոյն թորոսը նոյն է գրչին հետ, կը հետեւի որ Վարդան քահանայն ալ, այն է վերջին ստացողն՝ անոր որդին է, եւ թէ նորոգիսէն քիչ վերջ ըստացող եղեր է մատենիս» : (5)

Իրաւամմրդ դժուար է վերջին վճիռ մը տալ այս մասին : Թորոս սովորական անուն մըն է : Յետոյ թորոս Տարօնեցի ոչ մէկ ատեն ամուսնացած եւ զաւակներու տէր ըլլալը կը յիշէ, թէեւ ատիկա պատճառ մը չէ որ զինքը ամուսնացած չի նկատենք : 1284-ին երբ գրչութիւնը կը կատարուէր թորոս Տարօնեցի հազիր 25 տարեկան մը ըլլալու էր, եթէ նոյն իսկ ըլլար 30 տարու դժուար թէ «սրբասնեալ քահանայ Վարդան» որդի մը ունենար : Եթէ իրավէս Վարդան քահանայի հայր թորոսը մէր Տարօնեցին է այն ատեն պէտք ի սորհինք որ 1284 գրչութիւնը նորոգիս միայնակեցի համար կատարուելէ վերջ, դարձեալ ինկած է Տարօնեցիի որդույն Վարդան քահանայի ձեռքը, որ ատոր տիրացած է իբր թանկագին աւանդ իր մեծանուն հօր : Այսպէս ուրեմն թորոս Տարօնեցի գուցէ ամուսնացած էր եւ ունեցած է երկու զաւակներ (եթէ ոչ աւելի), Վարդան քահանայ եւ Անդրէաս : Բնական է ասիկա ներկայ տուեալներով չէ կարելի հաստատել :

Այսպէս թորոս Տարօնեցին առաջին անդամ մեղի կը ներկայանայ իբր «նուրբ եւ ընտիր» գրչութեամբ գրիչ մը : Ինք զինքը կը կոչէ «զրիչ», առանց ակնարկելու մանրանկարիչ կամ ծաղկող մը ըլլալը : 1284-ի այս ձեռագիրը սակայն քիչ ինչ ծաղկեալ է : Թողունք որ Հ . Սարդիսեան նկարագրէ ձեռագրին գեղարուեստական ամբողջութիւնը : «ԶԱՐԴԱԳԻՐՔ ցանցառ են, միագոյն՝ ազօտ կամ լաւ եւս ջնարակային կարմիր, թըռչնագիր, վիշապագիր եւային, ճաշակաւոր . իսկ ... ԿԻՍԱԽՈՒ-

**ՔԱՆՔ 2 հատ** (Թղ. 1ա. 27ա) . վերջինը յետագայ ծաղկողէ մը գծուած կ'երեւի, վասն զի ճակատի գիրն եւս խոշորկեկ է եւ անման հնագոյն գրչութեան, եւ լրացումն է ինկած թուղթի մը : ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴԱՐԻՔ ցանցառ են, նոյնպէս միագոյն, եւ որոնց մէջ գրուած են առաքելական թղթոց Ընթերցուածները : Գեղեցիկ է եւ խորհրդաւոր Թղ. 197ա. առ Փիլեմոն թղթի լուսանցարդին վրայ կանգնած դրախտահաւաք, որ գլուխը յետեւ հակած՝ թեւը կը մաքրէ» (6) եւ ծաղկողին համար կը գրէ «ՆԱՂԿՈՂ անյայտ, հաւանօրէն գրիչն» :

**Ծաղկողը** սնտարակոյս կրնանք գրիչը՝ Թորոս Տարօնեցին՝ նկատել որ կերեւայ թէ 1284ին դեռ ժուժկալ եւ զդոյշ կը գոհանար միագոյն ծաղկել իր գրչութիւնը քանի մը համեստ այլ սակայն գեղեցիկ զարդերով, դեռ այդ ատենէն ցոյց տալով արուեստի տաղանդ եւ ճաշակ : Դժբախտաբար հոս ալ կը պակսի ծաղկելու իր ուսուցիչին կամ ուսուցիչներուն անունը : Երեսուն տարի վերջ երբ իրեն կը հանդիպինք ինք արդէն տաղանդաւոր եւ համբաւաւոր վարպետ մըն է :

1284-ի գրչութենէն երեսուն տարի վերջ միայն դարձեալ կը հանդիպինք 1314-ին ի Գլաձոր՝ Թորոս Տարօնեցիին : Ի՞նչ ըրած կամ ո՞ւր եղած է այդ երեսուն տարուան երկար միջոցին Թորոս : Դժբախտաբար առ այժմ մութ է մեղի : Ինչպէս որ պիտի տեսնանք, ես պահ մը կը կասկածիմ որ 1287-ին Երզնկա կամ Եկեղեցեաց գաւառի վանքերը կը գտնուէր ան : Յայտնի չէ նաեւ թէ երբ ան զնաց Վայոց Ձոր Գլաձորի վանքին համբաւաւոր գպրոցին մէջ գործելու : Հոն էին մեծանուն Մշեցի եւ Սասնեցի վարդապետներ : Գլաձորի վանահայր, ուսուցիչ եւ առաջնորդ էր Ներսէս Մշեցին : Գլաձորի այս ուսուցչապետին աշակերտն ու յաջորդը եղաւ նսայի Նշեցի մեծանուն գիտնական վարդապետը : Ներսէս Մշեցի մեռաւ 1284-ին որուն յաջորդը եսայի Նշեցի Սասնոյ Նիշ աւանէն էր, եւ որ նախ քան Գլաձոր անցնելլ Տարօնի Առաքելոց կամ Ղաղարու վանքին մէջ աշակերտած էր Ներսէս Մշեցիի որուն հետ հուսկ Գլաձոր անցաւ, Թորոս Գլաձորի մէջ կը գտնար գեն ուրիշներ ալ որպէս Միիթար վարդապետ Կերմանեցի կամ Սասնեցին (մեռած 1337ին), Յովհաննէս Մշեցի, Ներսէս Սասնեցի : Ասոնցմէ զատ ժամա-

6) Անդ էջ 805:

նակակից, զործակից եւ վանակից կ'ըլլար բազմաթիւ ուրիշ մեծանուն հայ վարդապետներու, որպէս Յովհաննէս Արճիչեցւոյ, Գրիգորիս, Կիրակոս, Յովհաննէս եւ Սիմեոն Երոնիմացւոյ, Յովհան Որտոնեցւոյ, Դաւիթ բարունապետին, Խաչատուր Կեչարացւոյ Միմիթար Ցաղմնացւոյ, Մատթէոս Եպիսկոպոս Դաւրիմեցւոյ, Յովհաննէս Սաեցւոյ եւ դեռ շատ ուրիշներու: Բնական է որ այս ուսումնական մինուլուրտին մէջ Թորոս Տարօնեցի տաղանդը թեւ առնէր եւ հասնէր այն բարձրութեան որուն քիչէր հասած են մէր մանրանկարչական պատմութեան մէջ:

Կոստանդին Երզնկացի մեծատաղանդ տաղասացին «Հոգեւոր որդի» Գրիգորիս Երզնկացի իր Միմիթար Երզնկացի աշակերտին հետ կ'անցնէր Գլածոր: Միմիթար 1314-ին կը գրէր ի Գլածոր իր Լուծմանց Գիրքը որ այժմ կը գտնուի Վենետիկի մեր վանքը, իրը 803 թուահամար: Միմիթար իր կարդ մը ուրիշ յիշատակութեանց կը գրէ հաեւ. «Ես նուևաստ անուն Միմիթար կոչեցել Երզնկացիցի. գնալով ի մայրն իմաստից Գլածոր կոչեցել (ա)ւ առ սոս Եսայա վ(ար)դ(ապէ)ալի ի վարժումն ա(ս-տուա)ծիմաստ զրոց. եւ յորդորել զիս վ(ար)դ(ապէ)ան իմ Գրիգորիս զրել զդիշքս զայս յոյժ աշխատանաւք եւ հանդիպել (ա)ւ բարէմիտ եւ քաղցրատեսակ եղար լցե(ա)ւ ամենայն իմաստութ(եամ)ր եւս առաւել զրականութ(եամ)ր եւ ծաղկութութ(եամ)ր. անուն կոչեցել (ա)ւ թորոս ի Տարաւն գաւառէ. ծաղկազարդեաց զդիրքս զայս վ(ա)ս(ն) յոյժ սիրելոյ զմեկ Ովոր հանդիպէիք յիշեսնիք զինքն եւ զիւր ծնղոսն ի ք(րիստո)ս մեղաց թողութիւն ինզրելով»:

Հոս արդէն կը գտնանք Թորոսը իրը սիրուած եւ ընտրուած ծաղկուլ եւ մանրանկարիչ: Միմիթարի այս գրչութեան մէջ լուսանցքի մը վրայ Թորոս Տարօնեցի ունի ժամանակին տարագով Հայ վարդապետ մը կանգուն եւ բաղկատարած որ հաւանաբար նոյն իսկ Միմիթար Երզնկացին կը ներկայացնէ:

Թորոս Տարօնեցւոյ ինծի ծանօթ յաջորդ աշխատանքը 1317-1318-ին Գլածոր գրեալ Ոսկեփորիկի մը ծաղկելն ու մանրանկարելն է: Այս ձեռագիրին ալ այժմ կը գտնուի Վենետիկի մեր վանքին մէջ իրը թիւ 265, գրեալ դեղնորակ եւ ողորկ թուղթի վրայ, բոլորգիր, Ամրգիս արեղայէ:

Սարգիս արեղայ ի մէջ այլ յիշատակարաններու կը գրէ էջ 261ա «Զմեղապարտ եւ զիցուն գրիչ Սարգիս . յիշեայ եւ զեղբայր լմ (հոգեւոր) զԴաւիթ Հաղբատեցի, եւ զթորոս ծաղկող՝ Տարօնեցի» : Զեռադիրը գրուած «ի թվ. Զկի (1818) ի գաւառիս Վայոց ձորոյ, յանապատս Գլաձոր, ընդ հովանեաւ սրբոյն Ստեփանոսի, եւ մէծ վարդապետի եւ անյա (իս)թ հուետորի՝ Եսայեայ: Ի թագաւորութեան Հայոց Աւշնի, եւ ի կաթողիկոսութեան (քերուած է սակայն պէտք է ըլլայ Կոստանդին Կեսարացին) եւ յիշխանութեան գաւառիս Ամիր Հասանայ, որդոյ Խաչէ, որդոյ Ամիր Հասանայ, որդոյ Պուշայ բարեպաշտի» : (Յուցակ էջ 857-858) :

Այս ձեռագրին զարդարանքներուն եւ մանրանկարներուն մասին կը գրէ Հ. Սարգիսեան: «ԶԱՐԴԱՐԻՑ սակաւ են, հերթակայք սորուած է առաջ սորուած է, թշ: 1ա: 183ա, 187(մէծ եւ զեղիցիպաղրուած: ԼՈՒՄՆԱՋԱՐՄԻՔ Ց Հատմիայն: ՆԱՐԲ թղ. 181բ. (Տիրամայրն՝ Յիսուս մանուկն ե գրկն), թշ. 182ա. (Գրիգորէս եւ իր ամուսինը Մամախաթուն, ծնրադիր եւ գարձած դէպի հանդիպակաց՝ Տիրամայրն կազօթեն մեռնրաց: Երկուքն եւս քառագունեան են եւ գեղեցիկ, իբրեւ ճարտար եւ ճշդրիստ տիպար միջին դարու Հայկական տարազուց՝ յոյժ հետաքրքրական են:)» (Անդ էջ 847): Հ. Ալիշան գունատիկ հրատարակած է Թորոս Տարօնեցին այս երկու մանրանկարներն ալ: Գրիգորիսի եւ Մամախաթունի մանրանկարները թէեւ անդոյն սակայն Հ. Ալիշանի հրատարակածէն աւելի հարազատ հրատարակուած է Հ. Հացունիէ իր գլուխ գործոց Պատմ. Հին Հայ Տարապի (1924) հատորին մէջ (էջ 221) :

Այս մանրանկարներուն հեղինակութեան համար Հ. Ալիշան ունեցած է կասկած ինչու որ Աստուածամօր նկարին տակ կարմրատառ գրուած է «զանպիտան Յոհանէս յիշել աղաչեմ»: (Սիսական էջ 133): Հ. Սարգիսեան ալ բոլորովին զուրկ չէ եղած կասկածանքէ, որ ակնարկելով Յոհանէսի վերոյիշեալ յիշատակութեան «որ հաւանօրէն կամ նկարիչն ըլլալու է եւ կամ 7-րդ յիշատակարանին մէջ յիշուած Յոհանէսն»: (Յուցակ էջ 859): Ես անտարակոյս Թորոս Տարօնեցին կը նկատեմ մանրանկարիչն ալ, եւ յիշեալ Յոհանէսը պարզապէս ստացող մըն էր:

իրմէ ինծի ծանօթ յաջորդ ձեռաղիրն է կջմիածնայ թիւ  
181-353 (Կարինեան ցուցակի թիւ 175) Աստուածաշունչը (\*)  
թուղթի վրայ գրեալ, բոլորզիր, բաղմաթիւ գրիչներէ եւ այ-  
ժամ կաշեկազմ : Գրեալ կիւրակոս Վարդապետի համար որ ձե-  
ռագրին մէկ մասին գրիչն ալ եղած է : Թորոս Տարօնեցի նկա-  
րող եւ ծաղկող եղած է այս ձեռադրին մասնակցելով նաեւ գըր-  
չութեան : Հոս կուտամ թորոսի վերաբերող բոլոր յիշատակա-  
րանները :

Էջ 57թ Կարմըադեղով «Եւ զթուրոս Նկարագրաւու» :

Էջ 205ա . Ամենունակ տրդ բարի ,

Պարունակաւղդ բոլորի ,  
եւ խնամածու մարդկան սեռի ,  
բարունու նէքաւեսք :

Եւ Յովաննէն յարտուղի

Եւ թորոսի կրաւնաւորի .

յահեղ աւուր գասասասանի ,

յորժամ բաղմիս ի մհծ բեմի ,

արդարադատ քո աւրինի ,

ոչ արասցիս ի մեր գիմի ,

այլ չնորհաւք քո հրամանի

մեր յանցանաց ա(մենայն)ի

լեր դու քաւիչ յայս աշխարհի

եւ յահաւոր գատաստանի

ամէն ամէն եւ եղիցի :

Էջ 368ա . Տ(է)ր խնամօդ ա(մենայն)ի ,

որ պաշտպան ես մարդկան աղդի .

Լեր ծառացից քոց հովանի՝

գրիչ թորոսի եւ Յովհաննիսի .

գերծոյ յաւուրն դատաստանի

ի գաղանէն դառնամաղձի .

(\*) Այս եւ ասոր նման ուրիշ յիշատակարաններու արտագ-  
րութիւնը կը պարտիմ մեծսիրտ եւ աղնիւ բարեկամիս Գարե-  
գին Սրբազնի , որ այնքան ազնուութեամբ իր դեռ չի հրատա-  
րակուած «Խաղբակեանք կամ Պոօշեանք» բաղմաշխատ դործին  
Բ . հատորէն թոյլատրեց որ հրատարակեմ : Տես յաւելուած Բ .  
80 : Հոս իմ խորին չնորհակալութիւններս յայտնել պարտք կը  
սեղեմ մեծանուն գիտնականին :

ոյս չար խորհի մարդկանս աղքե .  
քարշել ի վիճ կորստենի .  
քեզ պաղատիմք միշտ անձիալի .  
կարկառեա ձեռն օդնականի  
ձըդեա դրաղուկը հայրենի  
որպէս արծուի թեւք տարածի  
ածել ըրդինս արեանդ մեծի ,  
ոչ ի զը գալիս Պաղեստինի ,  
այլ յերկնայինդ առաջաստի .  
միայն դուողն ընկլմեսցի  
փրկեալք երդեն զերգ նըւաղի  
ըղաղթականն օրհնութենի :

Այս երկու յիշատակարաններուն մէջ յիշուող «Թորոսի կրաւաւորի» եւ «Պրիչ Թորոսի» նոյնութիւնը մեր Տարօնեցին հետ աներկրայելի է :

Շարունակելու այս ձեռագրին մէջ Թորոսի յիշատակարաններու արտագրութիւնը էջ 534ք. Ղուկասի մանրանկարին տակ «Զանարժան զրիչ Թորոս» յիշեա իտ(է)ր Յ(իսու)ս Քը-(րիսոտ)ա : Իսկ էջ 565ք Յովհաննէս առաքեալի եւ Պրոխորոնի մանրանկարներուն տակ «Զա(ուր)ը պատկերաց նկարագրողս զթ(ո)րոս յիշեա իտ(է)ր Յ(իսու)ս Ք(րիսոտ)ա» :

Այս ձեռագիրն ալ զըւուած է Գլաձոր նման Վենետիկի թիւ 265-ին ԶԿԶ (1317) թուականին եւ հաւանաբար 1318-ին աւարտած :

Զօպանեան իր Հայ էջերուն մէջ առանց մանրամասնութիւններ տալու հրատարակած է մանրանկարներ սոյն ձեռագրէն :

Նոյն այս շրջանի գործ է, ԶԿէ (1318) թուականով, էջմիածնայ թիւ 182-206 Աստուածաշունչը, մաղաղաթ եւ պատկերագրդ ընտիր բոլորգիր զրեալ Գլաձորի մեծ վարդապետին և վարժապետին Եսայի Նչեցւոյ համբար : Այս ձեռագրին մէջ տեղ մը միայն՝ էջ 588ք՝ Թորոս Տարօնեցի ունի իր յիշատակարանը սապէս «Եւս եւ զանարժան նկարագրող զթոր(ոս) եւ զծնաւղն մեր» : (Նախապէս կը գտնուէր Վաղարշապատի Էկեղեցին, յետոյ էջմիածնայ մատենաղարանը փոխաղըուած) :

Գարեգին Սրբազն 1911-ին Փարիզ Հրատարակուող Զօպանեանի «Անահիտ»ի 5-6 թիւերուն մէջ հրատարակած է այս ձեռագրէն մանրանկարներ :

1321-ին Կիւրեղ զբիչը կը գրէ Բյրիտանական թանդարանի թիւ 14 աւետարանը Մարտիրոս քահանայի համար հովանեաւ Գլաձորի Սր. Ստեփաննոսին : Զեռագիրը կը մանրանկարուի եւ կը ծաղկուի Թորոս Տարօնեցիէ որմէ կան հետեւեալ յիշատակարանները : Էջ 9ր. «Ղնկարագրող ս(ուր)ր պատկերաց զթ(որ)ր(ո)ր յիշեա ի տ(է)ր» : Էջ 241ր. «Զտառապեալ հոգի Թորոս . յիշեա ի տ(է)ր Յ(իսու)ր Ք(րիստո)ս» :

Մանրանկարներուն մասին ցուցակագիրը կը վկայէ որ «Հաւկատարուած են», կը յիշէ նաեւ որ առաքելոց մանրանկարները դարդարուած են ոսկիով :

Թորոս Տարօնեցի դարձեալ աւետարան մը կը ծաղկէ 1323-ին « . Զէթ յարեթեանս տումարի, յաշխարհակալութի . մեծ ինքնակալ Խանին Պուսափա կոչեցեալ, ի թագաւորու(թ)ե(ա)ն Հայոց Ղեւոնի, նստեալ գահն Կիլիկեցոց . . . » :

Զեռագրին ստացողն է Եսայի Նէցի ի յիշատակ իր վարժապետին Ներսէս Մշեցիի :

Ասոնք են Թորոս Տարօնեցիի յիշատակութիւնները : Էջ 7ր. Խորանի տակ, կանանչ մելանով, «Ք(որ)ր(ո)ս» : Էջ 10ա. նոյնպէս պէս «Զնկարօղ Թ(ո)ր(ո)ր(ո)ս անարժան» : Էջ 90ր. մանրանկարի տակ, «Զտառապեալ հոգի Թորոս . յիշեա ի տ(է)ր Յ(իսու)ր Ք(րիստո)ս» : Էջ 225ր. Յովհաննու պատկերին տակ . «Զմեծ բարունապեալ Եսայիս և զծնաւզո՞ն իւր յիշեցէք ի տ(է)ր Յ(իսու)ր Ք(րիստո)ս թօրող(ո)ս : Եւ զծրող թոր(ո)ս և զծնաւզո՞ն իմ» : Էջ 276ա. Խաչելութեան մանրանկարին տակ . «Զտառապեալ հոգի Թորոս յիշեա ի տ(է)ր Յ(իսու)ր Ք(րիստո)ս» : Յուսկ Էջ 285ա. «Եւս և զանարդան Թորոս ի Տարօնոյ քաղաքէ Մշոյ և զծնողո՞ն իւր յիշեցէք ի տ(է)ր Յ(իսու)ր Ք(րիստո)ս թօրութեամբ : Առ բազում աշխատեցաւ ի խորան, ի ծաղիկ և ի գլխագիր» : Գարեգին Սրբազն կ'աւելցնէ որ «Այս բոլոր յիշատակարանները գրուած են Թորոս սի ձեռքով» : (Խաղը. կամ Պոռշեանք Բ. մաս Էջ 173-174:

Էջմիածնայ թիւ 505-560 ձեռագիրը ըստ յիշատակարանի Թորոսի գրչութեամբ : Լատինամերձ այս ձեռագրին մասին մենք պիտի խօսինք այլ առթիւ, Յովհաննէս Երդնկացիի մասին երբ մեր անտիպ աշխատութիւնը հրատարակենք : Հոս միայն յիշենք որ ձեռագիրը դրուած է 1325-ին «ի վանս Գլաձոր մօտ ի մեծ վարժապ(ետ)ն Եսայի . ընդ հովանեաւ սր. ուխտիս ըՍ-տեփանոսի», իսկ յիշատակարանին մէջ կը կարդանք « . եւ

զեղկելի եւ զտառապե(ա)լ հոգի թորոս որ զգիրս դրեցի . Եւ զծնաւղսն իմ . եւ զհարա(զա)տ եղբարսն իմ յիշելոյ արժանի արարէք ով որ . ընթերցողք յ(ար)տառուաթոր եւ մաքրափայլ աղաւթս ձեր առաջի զենլոյն Ք(բիստոս)ի Ա(ստուծո)յ մերոյ : Աղաչմ մւ խոշորութեանս անմեղադիր լերուք» :

Գարեգին Սրբազն զրիչը անյայտ կը նկատէ , մինչ յիշատակարանին այս մասը թորոս կը յիշէ : Սակայն ինչ որ մեղ կը հետաքրքրէ հոս այն է թէ այս թորոս զրիչը Տարօնեցին է թէ ոչ : Յիշատակարանին համաձայն մենք չենք կասկածիր որ անոր իսկ կ'ակնարկուի : Յիշատակարանին ոճը դայն անկասկած կընէ թորոս Տարօնեցին իսկ ըլլալը :

Փիրղալէմեանի կը պարտինք յիշատակարանը Աստուածաշունչի մը , որ 1881-ին Բաղէչի Ամբոտու վանքը կը գտնուէցը\* :

Զ ե ո ա գ ր ի ն ե ր կ ա ր միշատակարանին համաձայն . «Արդ եղեւ սկիզբն զրութեան սորա ի թվիս ԶՀԶ (1327)ի յամսեան մայիսի ի յերեքչարթի՝ տօնի երեւման խաչին , ի վանս Գլուծոր , յոր կոչի Աղբերց վանք , ընդ հովանեաւ սուրբ Նախավկային եւ սուրբ Գրիգորիս . եւ եղեւ աւարտ սմին ի սկրսեալ նոր ամին ԶՀՀ (1328) յամսեան Օգոստոսի հինգն ի տօնի սրբոց Վարդանաց : Եւ ետու զրիչ զաա ձեռամբ կուսակրօն քահանայի , իմաստուն դրչի եւ քաջ քարտուզարի Դաւթի Գետկեցոյ .» գրեալ Առաքել զարդարեալ Հաղպատեցիի համար :

Այս ձեռագիրն ալ ծաղկեալ է թորոս Տարօնեցիէ որմէ կանսա յիշատակարանները : Եղեկիէլի մարգարէութեան լերջը . «Զտառապեալ թորոս զրիչ յիշեալ Տէր Յիսուս Փրկիչ» : Մարկոսի վերջը . «Առաքեալ Հաղպատեցի եւ բարունի հո թվիսի , աղօթք արա զու թորոսի , որ զգիրս ծաղկեցի» :

Խիստ ցաւալի է որ այս ձեռագրին վախճանը անծանօթ կը մնայ մեղ , որուն մանրանկարչական արուեստին մասին բնաւգաղափար մը չէ տրուած :

Դարձեալ Փիրղալէմեանի կը պարտինք թորոսի մէկ ուրիշ ձեռագիր աւետարանին յիշատակարանը որուն հանդիպած է ան 1881-ին Բաղէչի Սր . Սարգսի եկեղեցին : Յիշատակարանէն կերեւնայ որ թէ զրիչը եւ թէ նկարիչը թորոս Տարօնեցի իսկ էր : Ահա յիշատակարանը :

«Փառք անծնին հօրն լուսոյ» :

«Գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառիս Ապահունեաց , ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ սրբոյն Սարգսի զօրավա-

(\* Անդ էջ 103-105) :

բին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ սուրբ Գէորգայ զօրավա—  
րին . եւ ի թվիս մեծ հայոց ԶՀՅ (1330) :

յայս դառնացեալ ժամանակիս ,

նեղութիւնս ազգի ազգիս ,

որ պահանջեն զգին հաւատիս ,

գոյնվ անտէր ազգ ( . . . մաշած . . . ) կաթուղիկոս հայոց  
տէր Յակոբ եւ թագաւոր Լեւոն , նստեալ ի գահն Կիլիկեցւոց :  
Իսկ ափրէր ամենայն ազգին նետողաց եւ բազում ազգաց Ղան  
Բուսայիտ , ունելով ի ծովէն Պոնտոսի մինչեւ ի ծովն Կասպից ,  
եւ մինչեւ ի գետն Զահուն :

Այս ազաշեմ զամենեսեան , որք հանդիպիք աստուածա—  
յին աւետեացս , արժանի յիշման արասջիք զնկար գրիչս Թորոս  
եւ զպապն իմ Սլիար եւ զհայրն իմ Մարգիս քահանայ , եւ զմայ—  
րըն իմ Մարիամ , ի Տարօնոյ քաղաքէ Մշոյ , առաջի վրկազործ  
մարմնոյ եւ արեան որդւոյն Աստուծոյ» : (Խաղբակեանք կամ  
Պոռշեանք , Բ . Մաս էջ 175-176) :

Դժբաղգրաբար այս ձեռագրին արուեստին մասին ալ բան մը  
չէ ըսուած , եւ ո՞վ դիտէ ինչ եղած է ձեռագրիը այժմ :

Վենետիկի մեր վանքին թիւ 12 Աստուածաշունչը գրուած է  
թուղթի վրայ , բոլորդիր Ներսէս վարդապետի համար «որդի  
վահրամա , յաշխարհէն Տարունու , ի գաւառէն Սասնու , ի վա—  
նացն Ղաղարու , ի գեղջէն որ կոչի կոռ» : Գրչութիւնը կատա—  
րուած Յոհաննէս Մշեցւոյ եւ Եփրեմ ու Գաւիթ կուսակրօն քա—  
հանայից շնորհիւ : Գրչութեան վայրը թէեւ քիչ մը անորոշ հա—  
ւանաբար ըլլայ Գլաճորու վանքը : Ստացողը Ներսէս վարդա—  
պետ Սասնեցի կը յիշուի նսեւ ծաղկողի յիշատակարանին մէջ :  
Էջ 349ր «Վարդապետն Ներսէս՝ յիշեա յաղօթս զթորոս ծաղ—  
կող , եւ զպապն իմ Սլիար եւ զհայրն իմ Մարգիս քահանայ , եւ  
զմայրն իմ Մարիամ ի քաղաքէն Մշոյ» :

Ձեռագրիս որ զրուած է 1332ին ծաղկեալ է Թորոս Տարօնե—  
ցիէ : Խիստ հաւանաբար երբ Թորոս մօտաւորապէս ութու—  
նամեայ էր :

Հ . Մարգիսեան սապէս կը նկարագրէ ձեռագրին արուեստը :  
«ԶԱՐԴԱՐԻՑԻՑԻ : Հին Կտակարանին մէջ ընդհանրապէս սակաւա—  
թիւ են , ի բաց առեալ Մաղմոսն եւ Նսայի , որոնց սկզբնաւո—  
րութենէն զուրու՝ ամէն գլուխք եւ ստորաբաժանմունք իսկ  
զարդարերով կսկսին , որոնք միապոյն են՝ այն է ազօտ կար—  
միք կամ բաց մանիշակալոյն : Իսկ Նոր Կտակարանին մէջ խիստ  
շատ են , մարգաղիբ , թոշնագիր եւ զպանագիր եւլն : ԽՈՐԱԿ  
6 հատ են (տես թղ . 356ա-358ր) . ոմանք երկու , ոմանք ե-

քեք եւ ոմանք ալ միաձեւ կիսախորաններ են, որոնց ստորին թակաղակէն վար՝ փոխանակ սիներու՝ ուղղահայեաց բարակ գիծեր ձգուած են: Խորանները ամէնքն ալ ազօտ կարմիր՝ կամ ջնարակային գոյն ունին. թէպէտ եւ պարզ, բայց շատ գեղեցիկ դրուագներով եւ նորակերպ թուշուններով եւ ձկնկուններով. զարդարուած: —ԿիՍԱԽՈՐԱԿԻՔ թուով տան. 5 հատը մեծ են եւ քառագոյն, այսինքն մութ կարմիր, կանանչ, կապոյտ եւ ջնարակային կարմիր (տես թղ. 3ա, 360ա, 375ա, 400ա). իսկ միւսները փոքր եւ ազօտ կարմիր: ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴԻՔ մեծագերք եւ բազմագունեան՝ հաղիւ թէ 4—5, յիշեալ մեծ կիսախորաններուն առնվթեր: —ՆԿԱՐԻՔ չկան առանձինն: (Յուցակէջ 118—119):

Հետաքրքրական է որ ցարդ ծանօթ գրեթէ բոլոր ծաղկումները եւ մանրանկարները թորոս Տարօնեցի գործադրած է առանց ոսկիի, ընդհանրապէս քառագոյն: Սակայն բացառութիւն է Հալէպի 110 Տաղարանը՝ գրուած թուղթի վրայ, նուրբ բալորդիր: (Նաեւ Բրիտանական Թանգարանի թ. 14 աւետարանը 1321-ին Կիւրեղ գրչէն գրեալ Գլաճոր): Գլխաւոր յիշատակարանը էջ 377: «Հառաջմամբ սրբուի հայցեմ ի ձէնջ Ո՞վ մանկունք սր. Երգենից, եւ դասք լուսերամից. Յիշեցէք ի մաքուր յաղաւթս մեր. զանարժան նկարագիր ծրաւոր թորոս. Եւս եւ զհայրն իմ Մարդիս քահանայ ի Տարօնոյ եւ զմայր իմ Մարիամ, եւ զեղբայրն իմ Մարտիրոս քչ. եւ որ յիշէ յիշեալ լիցի յարքայութէ(ա)ն Ա. (սոու) ծոյ: Ի(թ)վիս (թուականը քերուած անըգամ ձեռքէ մը) առ ըրպաւ»: (Հալէպի ցուցակ էջ 189):

Ցուցակագիր Արտաւազդ Սրբազն Սիւրմէեան, որուն անծանօթ մնացած է գրիշ-ծաղկող թորոսի ինքնութիւնը կ'աւելցընէ, «Թէեւ թուականը քերուած, բայց յայտնի է որ 1625-էն առաջ գրուած ու ծաղկուած է»: (Անդ) Համարձակ կընանք ըսել որ 1380-ական թիւերէն է ձեռագիրս եւ գուցէ աւելի ալ կանուի: Կը սիսալի ան երբ կ'ըսէ «Տեղի՝ անյայտ, անկասկած Հալէպ»: Մինչ աւելի որոշ է որ Մուշ, Ապահունիք կամ Գլաճոր գրուած է ու ծաղկուած ձեռագիրս:\*

ՀԱՅՐԵՆԻՔ Ամսագրի 1936 Փետրուար թիւին (էջ 173—176) գրախօսականիս մէջ արդէն ճշգած էի չփօթութիւնը: Հ. Ակինեան ալ, թէեւ ոչ վճռականութեամբ, «Հանդէս Ամսօրեայ»ի 1935 Օգոստոս-Սեպտեմբեր էջ 441 իր գրախօսականին մէջ ուղած է ճշգել որուն մասին մենք վերը իր կարգին պիտի տեսնանք:

Նկատելով որ Թորոս Տարօնեցի հոս կը յիշէ եր Մարտիրոս  
եղբայրը իրը քահանայ առաջին անդամ ըլլալով, կը խորհիմ որ  
իր կրտսեր եղբայրն է : Այս ենթադրութիւնս եթէ ճիշտ է, այն  
ատեն Թորոսի կրտսեր եղբայրը քահանայութեան հասուն տա-  
րիքին հասած էր երբ Թորոս կը զբէր ու կը նկարէր այս ձեռա-  
գիրը, շատ հաւանաբար երբ առնուազն յիսուն մը կար :

Յուցակագիր սրբազնը հիացմունքով կը խօսի ձեռագրին  
ծաղկումներուն եւ մանրանկարներուն մասին : «ՍԿԶԲՆԱԾԱՄՔ»  
ոսկեղբուագ, ծաղկենկար թունագիր, երբեմն զարդագիր աղ-  
նուագոյն գեղարուեստով եւ զմայլելի նրբութեամբ, յար եւ  
նման մեր թիւ մէկ աւետարանի սկզբնատառերուն . —ԼՈՒՍԱՆ-  
ՑԱԶԱՐԴԻՔ՝ բազմաթիւ են, ոսկեղբուագ, նուրբ եւ նկարչն :  
Ծիածանային ծփանք մը կայ բոլորին ալ մէջ . ափսո՞ս որ խո-  
նաւութեան տակ մասամբ գունաթափ եղած են, եւ անդգուշու-  
թեամբ կտրատուած նոր կազմի պահոն . —ՄԱՆՐԱՆԿԱՄՔ՝  
սկիզբ հատ մը, կիսովին քայքայուած . բայց մնացածին իսկ  
կարելի է դիւրաւ զատել անոր գեղարուեստական նուրբ արժէ-  
քը . համակ ոսկեղբուագ, կիսուածանման . . . »եւլն : (Էջ 187) :

Ինչպէս ըստ ինչ որ բացառիկ է ծաղկումներուն եւ մանրա-  
նկարներուն ճոխ եւ ոսկեղբուագ ըլլալն է : Փոխանակ քառա-  
դոյն, թեթև ծաղկումի եւ մանրանկարի մենք Հալէպի այս  
թիւ 110-ին մէջ կը գտնանք «կիսուածանման» աշխատանք :  
Արդ բնական է պահ մը նոյն իսկ տարակուսինք որ մանրանը-  
կարները եւ ծաղկումները յետոյ ոսկուած են, երեւոյշ մը որ  
գժրախտաբար կը պատահի հայ ձեռագրաց մէջ : Սակայն ա-  
տիկա տիպուած ենք մէրժել քանի որ Թորոս այս ձեռագրին  
մէջ երկու տեղ ՈՍԿԵԴԵՂԱՌԻ իսկ յիշատակաղբած է : Էջ 114  
«Տր . յս . քս . Ա.ծ . մէր ողորմեա՛ մեղապարտ զբէի Թորոսի եւ  
նկարչի եւ ծնաւզաց մէրոց ամէն» : Եւ զարձեալ էջ 241՝ «Տր .  
յս . ողորմեա մեղապարտ զբէի Թորոսի ամէն» :

Ուրեմն անտարակոյս ձեռագիրը ոսկուն նոյն իսկ եղած է  
Թորոս ինքն : Եւ ասիկա գուցէ բացարուի, որովհետեւ ըստ  
երեւոյթի ձեռագիրը նոյն իսկ ինքինքին համար պատրաստած  
է : Ահա այդ պատճառաւ Թորոս Տարօնեցի իրեն զբէթէ անսո-  
վոր շոայլութեամբ ծաղկած է այս ձեռագիրը :

Միջանկեալ հոս աւելցնենք որ ըստ Արտաւազդ Արքազանի  
Հալէպի թիւ 1 ձեռագիր աւետարանը Թորոս Տարօնեցիի տա-

պարանին արուեստին բաւական նմանութիւն ունի : Ըստ իս ա-  
ւելի հաւանական է որ թիւ 1-ը ծաղկող օգտուած՝ ըլլայ թիւ  
110 ձեռագրէն մանաւանդ որ երկու ձեռագրաց տէրերն այլ ե-  
ղած են նոյն ընտանեաց անդամները : Բնական է որ խնդրին  
վերջնական պարզումը կը կարուի համեմատական լուրջ քննու-  
թեան , որ առ այժմ անկարելի է :

1346-էն է Թորոս Տարօնեցիէ մեր վերջին ծանօթ գործը :  
Եթմիածնայ թիւ 2239-2187 ժողովածուն ունի յիշատակարան-  
ներ էջ 163թ . , 230 , եւ 244ա . ուր կը կարդանք : «Զատացող սբ .  
ասացուածոց զՄարտիրոս քէ . Սանահնեցի եւ զծրող Թորոս  
Տարօնեցի աղաչեմ զճեղ յիշեցէք զմեղ մաքուր աղօթիւք ի թը-  
ւիս հայ . ԶՂԵ (1346)» :

Ստիպուած ենք այսքանով ալ փակել Թորոս Տարօնեցիի  
կենսագրութիւնը : Իբր վերջաբան կենսագրութեան այս մասին  
յառաջ կը բերեմ Հ . Ն . Ակինեանի վերոյիշեմաւ գրախօսականէն  
հետեւեալ հատուածը : «Ենթ կը թուի թէ (Հաւէպի թիւ 110  
տաղարանի Թորոսը) նոյն է համանուն Տարօնեցի նկարիչ-գըր-  
չին հետ . որ 1290ին ի Դրազարկ էր , 1311ին , 1317ին , 1321ին եւ  
1346-ին Գլածոր : Ըստ այսմ Մանրուսմունքիս (Հաւէպի թիւ  
110) գրչութիւնը կիյնայ 1290-1346 տարիներու մէջ . գրուած  
է կամ ի Դրազարկ եւ կամ ի Գլածոր . ուստի ոչ անկասկած Հա-  
լէպա : (Էջ 441 : 1311-ին կը յիշուի Թորոս Սարկաւագ որ մենք  
ունու չկրցանք Տարօնեցիի հետ նոյնացնել ) :

Կերեւայ որ Հ . Ակինեանի անծանօթ մնացած է 1284-էն  
Թորոսի գրչութիւնը ինչպէս որ մեր այս աշխատութեան ըս-  
կիղըն իսկ տեսանք , որով Թորոս Տարօնեցոյ տուած իր ժամա-  
նակամիջոցը պէտք է սկսի գոնէ 1284-ով եւ ոչ թէ 1290-ով :

Դժբախտաբար ինձի անծանօթ կը մնայ 1290-էն յիշատա-  
կութիւն Թորոս Տարօնեցիի Դրազարկ գտնուելուն մասին :  
Գուցէ Հ . Ակինեան ծանօթ է սակայն կրնայ ըլլալ որ իր Թորո-  
սը ի Դրազարկ ըլլայ նոյն ան Թորոսը որ 1299-ին գեռ գրչու-

Քեամբ կը զբաղէր ի Դրազարկ, ուր կը գրէր Սաղէմի 24 Աւետարանը։ Գուցէ այս Թորոսը Տարօնացիի հետ նոյնացնելու տեղ նոյնացնելու ենք Թորոս Թափրոնցիի կամ Հոռմկլայեցիի հետ։

Դարձեալ ինձի անծանօթ է Թորոսէ յիշատակ 1311ին ի Գըլաձոր ինչպէս որ Հ. Ակինեան կը յիշէ, որ սակայն իր կարգին կը մոռնայ 1314-էն Մխիթար Երզնկացիի ձեռադրին ծաղկումը Թորոս Տարօնեցիէն։ 1317 եւ 1321էն ինձի ալ ծանօթ են Թորոս Տարօնեցւոյ գործերը ի Գլաձոր. որոնց մասին արդէն խօսեցանք։ Հ. Ակինեան մոոցած է յիշել 1323, 1325, 1328, 1330, 1332 թուականէն Թորոս Տարօնեցիի գործերը Ապահովիք եւ մեր Գլաձոր սակայն կը յիշէ 1346-էն հատ մը դարձեալ Գլաձոր։ Թորոս Տարօնեցիի իրապէս կենաց եւ գործունէութեան խիստ երկար շրջան մը տալու ենք, 1284-էն 1346 արտադրող 62 տարիներու պատկառելի անջրապետ մը եւ գոնէ՝ իննունամեայ կենաց ընթացք մը։

\* \* \*

## Բ. ՄԱՍ

—«օ»—

### ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ ԵՒ ԻՐ ՏԱՂԵՐԸ

Մեր տաղարաններուն եւ հին ձեռագիրներուն մէջ կան խումբ մը տաղեր որոնք միշտ կը վերջանան «գերի թորոս» կամ լոկ «թորոս» ստորագրութեամբ։ Սակայն ինչպէս իր կարդին պիտի տեսնանք իր մէկ տաղը որ կսկսի։

Տէր արարիչ արարածոց . . .

Եւ հոս ներկայացուած է իրը կ. տաղ Սաղէմի թիւ 3057-էն առ-նելով ուր այդ տաղը ունի «Տաղ ի թորոսէ Մշեցոյ ասացեալ» խորագիրը, մինչ վեհնայի Միկթարեանց թիւ 344 տաղա-րանին մէջ \* (էջ 794), որ ըստ ցուցակագիր Հ. Տաշեանի ժ. Զամ ժիշտ արու ձեռագիր մըն է, նոյն տաղը ունի «ի թորոսէ Տարօնեցւոյ ասացեալ» խորագիրը, եւ երկու ձեռագիրներուն մէջ ալ տաղը կ'աւարտի

«Գերի թորոս մըսոք յիմար,

Մեղօք գարձեր ես կունահքար . . . եւլն . (Անդ) :

Գուցէ առարկուի թէ մինակ մէկ տաղի մը խորագիրը չի բաւեր «թորոս» կամ «գերի թորոս» ստորագրեալ տաղերը թո-րոս Տարօնեցին ընծայելու. Եւ բարեբաղդաբար մենք վերի այդ փաստին կրնանք աւելցնել ուրիշ յարակից պարագաներ ալ ցոյց տարու որ «գերի թորոս» տաղասացը նոյն իսկ Տարօ-նեցին է։

Նախ սովորական երեւոյթ մըն էր մէր մօտ մեծանուն տա-ղասացներու ծաղկող կամ նկարող ըլլալն ալ։ Օրինակ Մկըր-

տիչ Նաղաշ Եպիսկոպոս Ամթեցին, Գրիգորիս Կաթուղիկո  
Աղթամարցին, Զաքրիայ Եպս. Գնունեցին, Յովնաթան Նաղա-  
շը եւ ուրիշներ որոնք թէ նշանաւոր տաղասացներ եւ թէ տա-  
ղանդաւոր ծաղկող-նկարողներ էին, որոնց թէ տաղերուն եւ  
թէ մանրանկարներուն ծանօթ ենք: Ուրեմն զարմանալի ոչինչ  
կայ եթէ Թորոս Տարօնեցի ծաղկող-մանրանկարիչ ըլլալով  
հանդերձ ըլլայ եւ կարող տաղասաց :

Ինքը ժուժեկալ է եղած յիշատակարաններու գրչութեան  
մէջ, յաճախ բաւականանալով միայն իր անուան յիշատակու-  
թեամբ: Սակայն իր տաղասացական բնատուր ձիրքը երբեմն  
իր կարճ յիշատակութեանց մէջ ալ իր գրչին տակէն սպրդած  
են: Օրինակ Ամրոտու վանքը գտնուող Աստուածաշունչին  
մէջ որ զբեալ է Դաւիթ Գետկեցոյ կողմէ Առաքել վարդապետ  
Հաղբատեցիի համար, 1328-ին ի Գլաձոր, Թորոս Տարօնեցի  
ունի երկու համառոտ ինքնագիր յիշատակութիւններ, եւ ա-  
տոնցմէ մին իսկ չափագրեալ է սապէս

Առաքեալ Հաղբատեցի  
եւ բարոնի ես թՓլիսի,  
աղօթք արա դու Թորոսի,  
որ զգիրքս ծաղկեցի:

Դարձեալ Բաղէշի Ս. Սարգիս եկեղեցին գտնուող աւետա-  
րանը, Ապահունիս զբեալ Թորոսի իսկ ձեռքով եւ անկէ ալ  
ծաղկեալ, ունի մասամբ անեղծ յիշակարան մը ուր ի մէջ այ-  
լոց տաղաչափեալ կը կարդանք

յայս դառնացեալ ժամանակիս, (1330)  
նեղութիւնս աղգի աղգիս,  
որ պահանջն զգին հաւատիս,  
դոլով անտէր աղգ (...մաշած...):

Ցարդ ստիպուած ենք այսքանով ալ բաւականանալ ընդու-  
նելու համար որ Թորոս Տարօնեցի տաղասաց էր, եւ իրն են  
այն տողերը որոնք մեզի հասած են «գերի Թորոս» կամ միայն  
«Թորոս» ստորագրեալ:

Ես հոս կը հրտատարակեմ եօթը հատ Թորոսի տաղերէն: Ա-  
սոնք են միայն ինծի ծանօթ իր տաղերը: Անտարակոյս ըլլալու  
են նաեւ ուրիշներ որոնք հետզհետէ յայտնուին:

**Ա.**

Տաղ ի Վերայ Հողոյ Ասացեալ :

Ի մէջ մեղաց եմք մոլորեր .  
 Յաստընվորիս կու դործնոք չար ,  
 Այլ վե զա(ստուա)ծ բարկուցաք ,  
 Որ սըրտին եկեր գիտար :

Զցառումն երեր ի վերայ աշխարհիս .  
 Ալի կուտայ զերկիրն յիրար ,  
 Զինչ որ արար զՍոդոմ գԳոմոր .  
 Քան ըղենուէ ու այլ պեթէր :

Ի յանդընդաց գերկիր չարժեց .  
 Շատ շինութի(մն) արար աւեր ,  
 Հանց մեծամեծ ցասումն եցոյց ,  
 Դեռ ի մեղաց չենք վախենար :

Այնեղնկան ամուր քաղաք .  
 Իսկի չունէր առնելու ճար ,  
 Զբոլոր պարիսպն ի շուրջ ածեց .  
 Զգլուրին տարաւ ի հիմն ի վար :

Հանցեղ քակեց եւ աւերեց .  
 Երիս անցուց զքաղաքն ի վար ,  
 Անսանի մարդ կոտորեց .  
 Ցորս էր թլուով տասըն հաղար :

Շատ մի ըստանեց մեծ խոճանին .  
 Այն որ ունէր ըուըստաբար ,  
 Շատ չարագործ եւ շատ բարի .  
 Շատ մեղաւոր եւ շատ արդար :

Շատ հունէրպէնտ վէշաքեարներ .  
 Կըտրճվորաք մըտաւք ճարտար ,  
 Շատ մի ըսպանեց կին գեղեցիկ .  
 Ճոհար ոսկուն են պարապար :

Զամէնն յիւր տունըն խափանեց .  
Այն ա(սոսուծո)յ էր մեծ հընար ,  
Խեղճ են անմեղ քրիստոնեայքն .  
Իսկի չեղաւ փախչելու ճար :

Խեղճ են անմեղ կաթնակերքն .  
Որ կու հեծեն դառն ու դիժար ,  
Ծառն ու տունկն չեն լալի .  
Բայց թէ չթող պըտղուն համար :

Պարոնն զիւր քաղաքն ձգեց .  
Մինչ ի Բարերթ գնաց չափառ ,  
Պուկեն վէրէմ սանղայ խէպար .  
Տէկիլ ստախուուլայ ու հաքպար :

Հախտան կէլտի պիզէ դաւալ .  
Էրընկայ օլտի տէրպէտէր ,  
Պէյլէ դասլալ կեւրմէմիշ իտիմ .  
Հիշ կեւրունմէղ չարսու պազար :

Պու կիւն նազուկ իկիթլէր .  
Տամէլար ալթընոտայ նէչէ վար ,  
Կալմատի կանճուն և արաստայ .  
Հիշ կեւրունմէղ չարսու պազար :

Եղբայրք ամէնքդ զիտացիք .  
Որ ի մեղաց զայս բանս արար ,  
Այս քան ըզմահն ու այլ ցասումն .  
Յօրէ կանցընէ դերկիր և աշխարհ :

Զայնչափ չարիքդ որ կու նայիս .  
Գերի թռիթ մըտօքդ յիմար ,  
Գնայ լալով խոստովանեց .  
Լեղուով արէ զմեղքդ ի խրատ : (\*)

---

(\*) Զեռագիր անձնական ձեռագրաց հաւաքածոյի 1678-1681-ին գրեալ «յըստամբօլ» , ձեռամբ սուտանուն Յավանէս ի-քիցու : Էջ 71թ-72ա :

Այս տաղը որ ինչպէս տեսանք Երզնկայի պարիսպներու փլուզումին եւ 10,000 Երզնկացիներու գետնաթաղ մահուան մասին կը խօսի, Երզնկայի բաղմաթիւ շարժերէն միայն 1287ի շարժին կը համապատասխանէ: Ես թէ տաղին եւ թէ երկրաշարժերուն մասին արդէն Երկար կը խօսիմ իմ անտիպ բաղմաշխատ եւ մեծածաւալ Եկեղեց. ԳԱԼԻՍ. պատմութեանս մէջ: Տաղասացը՝ «Կերի Թորոս» Տարօնեցին իսկ ըլլալու է, որ կերեւայ թէ Երզնկայ կամ շրջակաները կը դանուէր 1287-ին:

\* \* \*

## F

Երդ վ(ա)ս(ն) Ազահութիւնն ի Թորոսէ:

Ազահութացա խաւար մեղաւք.  
Քան ըղկին պոռնիկ արախու,  
Մոռացայ զուխտն ա(սոռուա)ծեղէն.  
Վ(ա)ս(ն) մեղաց և անչափ չարու:

Ազահութիւնն է զիս պատեր.  
Զօրըն զատիմ հետ զրկելու,  
Հանց ժողովիմ զայլոց թարախ.  
Զինչ որ հայի զազանն որսու:

Հող մարմընոյս ի կեր կուտամ,  
ո( )պ(էս) զարծիւ արեանաբրու,  
Բերանս եղեր արեան թաթախ.  
Ք(ա)ն զազանացն ի դէմ զիշու:

Զօրն ի զրկել եւ յափշտակել.  
Զաշերս ածեմ ք(ա)ն ըլլեալու,  
Որ չեմ զոկեր զս(ուր)ըն եւ զանս(ուր)ըն.  
Կամ բաժաներ զչարն ի բարու:

Հանցեղ եմ ես ազահացեր.  
Դէմ զրկանաց ճաշակելոյ,  
Ք(ա)ն զարընխում հաւ մսակեր.  
Որ զոսկորն ի հետ կուլ տանու:

Զմարմինս արի մեղաց ամպար .  
Զինչ ժողովէ մ(ա)րդն ու լընու ,  
Զաստընտորի կեղտ ու թարախ .  
Եւ զմադլամէն զամէնն տանու :

Զայս ամպարեալ մեղքս որ ունիմ .  
Որ եմ ըցեալ նման խորու ,  
Արջու նման եմ անփոփէր .  
Զինչ որ թաղէ զղէչն ի խորու :

Արջն է աղահ ք(ա)ն զամէն գաղան ,  
Որ ապրած է ամէն գիշու :  
Զի խնայեր դեշք եմ ի խոտ .  
Ոչ ի պտուղ ամէն ծառու :

Նոյնպէս եմ ես աղահացեր .  
Դէմ զրկանաց ճ(ա)շ(ա)կելու ,  
Լերանց նման մեղք եմ կուտեր .  
Ճարակ չկայ թեթեւնալու :

Աստընտորիս զիրկ եմ ածեր .  
Ճանկ եմ շիներ ք(ա)ն զարծըւու ,  
Որսամ զամէն մեղք ու չարիք .  
Եւ ժ(ո)ղ(ո)վեմ վ(ա)ս(ն) ապրելու :

Ո(ր)պ(էս) մըշեմն ու ժ(ո)ղ(ո)վէ .  
Եւ զմըկնափոր տեղն լընու ,  
Կուտէ անչափ եւ անհամար .  
Բերէ ըզշիւղն յամէն խոտու

Այսպ(էս) եմ ես աղահացեալ .  
Զրկանս մեղաց եւ նախանձու ,  
Լերանց նման մեղք եմ կուտեր .  
Բ(ա)զ(ու)մ ո(ր)պ(էս) զաւազ ծովու :

Մանրազնաց բեռ ու չալակ .  
Եւ վերուցեր չէ թընդալու ,  
Նաւի նման զարկեմ եղեր .  
Հասեր իժ(ա)մն ընկլմելու :

Մեղք որ երկիր եմ թագուցեր .  
Բեռն եւ շալակ ծանրանալու ,  
Ո(ր)ու(էս) կապար էծանրագոյն .  
Զինչ ժողովեն զինքն ի հողու :

Անուն բարի կոչեն յերկրի .  
Թէ չէ նախնոյն ա(ստուա)ծայնու ,  
Բարի անուն կոչելն է չար .  
Ով բարձրանա առջեւ մարդու :  
  
Վկայ բերեմ զաւետարանն .  
Որ քարողէ յամէն ժամու ,  
Որ բարձրէ առ(ա)ջի մ(ա)րդկ(ա)ն .  
Պրդէ է առաջին աստուծու :

Հանց եղէ ես սուտ կեղծաւոր .  
Որ եմ նման վարիսեցու ,  
Գործով լսաւար եմ զայրացեալ .  
Բանիւ թըւիմ մ(ա)րդկ(ա)ն հաճու :

Արաբացի գա(յ)լու նման ,  
Սպիտակ բրդով նման մաքու ,  
Ներքոյ եմ դայլ յափշտակող .  
Ճանկ եւ ըլունկ ք(ա)ն զարծըւու :

Երբ Գարբիէլ փողն դոչէ .  
Յառնեն մեռեալք յայսրմ հողոյ :  
Ժ(ո)ղ(ո)վէլ զամէն տարերք :  
Ի ցամաքէ եւ ի ծովու :

Հանին յանցեղ մեծ հրապարակ .  
Որ կարկամի ամէն լեզու ,  
Վախեն յահեղ դ(ա)տ(ա)ստ(ա)նէն .  
Զի շատ համար ունին տալու :

Ինձ ամ(ենայն) գիրք վկայեն .  
Կրկին ածեն զիս յամօթու ,  
Զիրկու թափուր մնամ դատարկ .  
Երբ ամէն ոք զիւր պարտքն առնու :

ԳԵՐԻ ԹՈՒՌՈՍ ՄՄՈՔ յիմար .  
ՔԵՂ դ(ա)ւ(ա)ստ(ա)ն կայ և օր մահու ,  
ի յայնմ ահեղ հրապարակին .  
ինչ շատ համար ունիս տալու : (\*)

\* \* \*

9.

(Կարմըաւ) Ոտանաւոր . վ(ա)սն Դատաստանին Աւուրն  
Հասուցման . չ(ա)բեացն զչարն . եւ բարեգործացն . զբա-  
րիքն : Որ վկայէ սր . աւետարանն : Ար(ա)բե(ա)լ ի թորոսէ :

Յորժամ աարերքն դըլլըրդին .  
Երկիքն և երկիր խոնարհանան ,  
եւ կատարին կեանք եղելոց .  
Որ ար(ա)բածքըս հիանան :

Լերինք բըլուրքըն խոնարհին .  
Զէտ տափարակ տեղի դառնան ,  
Ո(ր)պ(էս) ծըխու ձանձախարիթ .  
Սեւագունին եւ դաշտանան :

Սարսեն ձկունք ի մէջ ծովուն .  
Ծովք զարհուրին և այլեօք ծիփան ,  
կը ամ(ենայն) չունչք կենդանեաց .  
Որ ի յերեսս երկրէ գեռան :

Դաւարին ամպք եւ աարերք .  
Ու խառնակի օդն եւ դոդան ,  
Մէզն եւ խաւարն աղաղակէ .  
Յեւթապատիկ լուսոյ ծազման :

---

(\*) Զեռագիր անձնական ձեռագրաց հաւաքածոյ է , գրեալ  
1661-ին Մինաս երեցէ ի Վառնա քաղաք (Պուլկարիայ) էջ 50ա  
-52ա :

Յորժամ փայլէ յարեւելից .  
Եւ երեւի յաղթող նշան ,  
Քան զարեգակըն եւթնապատիկ .  
Ի յառաջի իւր գ(ա)լստեանն :

Սարսափին տարերք երկրի .  
Եւ արարածք յիւրմէ դողան ,  
Երբ զօրութ(եամ)բ գայ եւ փառօք .  
Նստի յաթոռ դատողակ(ա)ն :

Ունի այնպէս մեծ հրաւիրակող .  
Յորժամ կոչէ ի գատաստան ,  
Զի թողու մաղմի պակաս .  
Զինչ որ , ի գլխոյ հերացն անկան :

Կրկին առնէ ար(ա)բչութի(ւն) .  
Ի յառ(ա)ջին կերպն ի նման ,  
Որ(պէս) պատկերս որ նորոգեաց .  
Հանց կատարէ զամ(ենե)սեան :

Հողոյ առնու լզհողացեալս .  
Եւ ի ջրոյն խոնաւութե(ան) ,  
Զօդն լզհրովըն հաստատէ ,  
Ի յառաջին կերպն ի նման :

Ժողովէ զամէն անդամք .  
Որ ի յերկիր արտաքս անկան ,  
Ի ծովու և ի ցամաքի .  
Զինչ որ եղեւ է կեր ձկան :

Զոր ի լերինս ամփոփեցին .  
Աւազակաց սըրովն անցան ,  
Հաւքըն խմէր ի յարենէն .  
Եւ պատառէր ամէն գաղան :

Յարու(թ)ե(ան) կեանք պարզեւէ .  
Յորժամ կոչէ եւ տայ հրաման ,  
Զի թողու մաս մի պակաս .  
Ի յանդամոցըն զոր անկան

**Զինչ հնացե(ա)ւ հանդերձ լինի .**

**Անսկիտացեալ և եղեր խոպան ,**

**Նորըզնորըն զարդարէ .**

**Ի յառաջին կերպն ի նման :**

**Հոգին ածէ ձայն մարմնոյն .**

**Թէ մի ննչեր եհաս հրաման ,**

**Կրկին առնէ ծանօթութիւն .**

**Հանց ճանաչէ զինչ ազգական :**

**Տաղաւար լինի հոգին .**

**Հող մարմնոյն ք(ա)ն զապարան ,**

**Հ(ա)նդ(ե)րձի պէս ըդուցուցէ**

**Վ(ե)ր(ա) քաշէ իրը ըզվրան :**

**Ոչ ճանաչի արու եւ էդ .**

**Մ'(ա)րդ կատարին երեսնամեան ,**

**Գոյացուն առնու հոգին .**

**Հող մարմընովըն միանան :**

**Զինչ որ ունին անցանք ի հողն .**

**Ծածուկ գործոցն թագստեան ,**

**Դժարակիր բեռունք լինին .**

**Ամէն զիւր տեղն ճանաչն տան :**

**Զերանաւէտ ճայնն որ լսեն .**

**Արժանաւորք և յետ անարժան ,**

**Տանի իմէծ հրապարակին .**

**Անդրէն ուր տան զպատասխան :**

**Կարկամի ամէն լեզու .**

**Ճարտարախօսքն յիմարանան ,**

**Յամօթոյ զէտ մոմ հալին .**

**Տարէկուսին եւ համբանան :**

**Ով է տէսեալ այնցեղ պ(ա)ր(ո)ն .**

**Կամ փատիշահ ու մէծ տիւան ,**

**Որ գալարին երկինք և երկիր .**

**Քան զմադաղաթի ի ծալլըման :(\*)**

(-) ԺԶ . դարու վերջերը ապրու տաղասաց սարկաւագ Թոռ-  
խաքցի իր «Տաղ Հոգւայ Վերայ Ասացեալ»ի մէջ ունի խիստ  
նման տռղ մը «կոր գալարին երկինք որպէս մազադար»:( Տես  
իմ ուսումնասիրութիւնս ՀԱՅՐԵՆԻՔ Ամսագիր ,1935 թիւ 11 ,  
էջ 77ա . :)

Սարսափին սարերք երկրի .  
Եւ արարածք համանգամայն ,  
Յորժամ զյետի համարն ուղէ .  
Ուր է լեզու եւ պատասխան :

Ուրախանան դ(ա)սք արդարոցն .  
Այն որ կացեր ի պատուիր(ա)ն ,  
Լեզու ունի ճարտարախօս .  
Որ աներկիւղ դմուղապըն տան :

Իսկ մեղ(ա)ւ(ո)րքն յամօթ լինին .  
Որ անպատրաստ եւ ծուլ կեցան ,  
Օրինակին օտար գնդին .  
Ի դիւական կերպն ի նման :

Բնտրէ զամէն դասք արդարոց .  
Զոր հետեւողք են եւ արժան ,  
Ի յառագաստ հօր մուծանէ .  
Ի հարսանիսն անապական :

Հարիւրաւոր վաթսունաւոր .  
Ի երեսնաւոր կիսամասնեան ,  
Ն(ո)ք(ա) համար ունին տալոյ .  
Գան եւ կանկնին ի դատաստան :

Հարիւրաւորքն եւ մարտիրոսքն .  
Որ արիւնով մկրտեցան ,  
Ներկեալ կարմիր ո(ր)ալ(էս) քղամիթ .  
Որ վերարկու էւ փրկչական :

Ն(ո)ք(ա) ժողովքն են արդարոց .  
Եւ անկելոց դ(ա)սուն փոխան ,  
Կոչի ի վերինն իրուսաղէ)մ .  
Ո(ր)ալ(էս) դրախտն հանց պատւական :

Վաթսունաւորքն են ճգն(ա)ւ(ո)րքն .  
Որ են ա(ստուծո)յ համանման ,  
Խստակրօն վարուք վարժեալ .  
Եւ ի յաղօթլս տքնական :

Գոտէ մարտան դէմ ս(ա)տ(ա)նի .  
Զքուրձն կուռյ զրէհ հազան ,  
Զպահս եւ զաղօթս բերդ արին .  
Ի ինքեանք ի մէջ անհոգ մտան :

Թողին ըզուռնս եւ զհայրենիս .  
Ի իյաշխարհէ հրաժարեցան ,  
Վ(ա)ս(ն) սիրոյն ա(ստուա)ծային .  
Ի յանբընակ լերունք ելան :

Սուսեր ածին դէմ ս(ա)տ(ա)նի .  
Պատերազմին ո(ը)սլ(էս) վահան ,  
Մին կամէր կապել զհաղարն .  
Եւ այլք զրիուրն արին կոխան :

Ն(ո)ց(ա) զդրախտնէ սլ(ա)տր(ա)ստեալ .  
Որ ի լուսոյ շինեցին խորան ,  
Առագաստ լուսոյ պլճնեաց .  
Եւ արար պէսսլէս կայեարան :

Առաքինեացն է պատրաստեալ .  
Անցաւորիս կենացս փոխան ,  
Որք ու զանձինըս տանջեցին .  
Խստակրօն վարուք կեցան :

Որք ըզգեցան քուրձ մազեղէն .  
Մ(ուր)ք եւ խոնարհ եւ հեղաշան ,  
Ն(ո)ք(ա) զուկեթելն Ահարոնի .  
Ազուցանէ հանց պատմուճ(ա)ն :

Ծարաւելոցն արբուցանէ .  
Ի յաղբերէն անմահական ,  
Զհացն կենաց տայ քաղցելոց .  
Եւ սիրողացն ածէ սեղ(ա)ն :

Որք արարին ողորմութիւն .  
Վ(ա)ս(ն) օրինաց չարչարեցան ,  
Խառնին ի գունդ մարտիրոսաց .  
Դասաւորին լինին արժան :

Որք սիրեցին զալահան եւ զաղօթն .  
Եւ զամ(ենայն) վարք սրբութե(ան) ,  
Խառնին ի դասս առաքինեաց .  
Ի ս(ուր)ը երամն աջակողմեան :

Որք հեղութեամ)ը կաց ի յաշխարհս .  
Ամէն մ(ա)րդոյ խ(ո)նարհ կեցան ,  
Հետ ձաղախ(ա)ռն ս(ուր)ը երամին .  
Բարձր ի յերկինս սլանան :

Այնք որ սիրեն զտ(է)րն ի սրտէ .  
Եւ զիւր ընկերն յինքն ի նման ,  
Տ(է)ր արարիչն ըղնայ սիրէ .  
Եւ իւր տեսուն առնէ արժ(ա)ն :

Որք մեղօք ըզվարձքն ունին .  
Զափահասակ կիսամասնեան ,  
Զկաթն ի յարիւն են խառըներ .  
Զերկուքն ունին ի մի սման :

Անդը անջատեն զկաթն յարենէն .  
Առնեն մաքուր եւ զանազան ,  
Զվարձն ի բարոյ յաման ածեն .  
Զչարն ընկենուն ի բաց խոտան :

Վարձքն ի կըլոն է ծանրագոյն .  
Զինչ բարու(թ)իւն) ունի սահման ,  
Ո(ր)պ(էս) եւ հողն վայրաքարէ .  
Որ ի վ(ե)ր(այ) ջրոյ լանկան :

Մեղքն ի կըլոն է թեթեւագոյն .  
Թէ ժ(ո)ղ(ո)վեն լերանց նման ,  
Ն(ո)քա զիոշի առ(ա)ջի հողմոյ .  
Որ ի հոսելըն վերանան :

Հանց պատուակ(ա)ն է եւ աղնիւ .

Վարձքն ի կշիռ դատողական ,

Թէ լինի հատ մանանիոյ .

Նա կըշուն ի դէմ լերան :

Ով է տեսեր հանց դատ(ա)ւ(ո)ր .

Կամ յիր(ա)ւի հանց դ(ա)տ(ա)ստ(ա)ն .

Որ չկորի մակմի գլխոյ .

Չրկանքն ի տէրն դառնան :

Որք որ սակաւ մի վարձք ունին .

Եւ թանձրամած մեղօք հեծան ,

Զմեղս ի վ(ե)ր(այ) մեղաց կուտեն .

Սակաւ վարձուցն մերկանան :

Մի անդամ խօսի ա(ստուա)ծ .

Եւ զերկու ձայնն լւան ,

Մեղսու(ո)ր(ա)ցն եւ արդ(ա)րոցն .

Որք ըդհատուցումն դործոցն տան :

Այսպէս խօսի հետ արդ(ա)րոցն .

Եկայք ի հօր իմ օթեւան ,

Ճ(ա)ռ(ա)նկեցէք ըդպատ(բա)ստե(ա)լն .

Եւ զանըսպառ ուրախութե(ա)ն :

Այսպէս խօսի մեղ(ա)ւոր(ա)ցն .

Չեմ ճ(ա)ն(ա)չեր չէք իմ արժան ,

Հանէք ի խաւարն արտաքին

Չծ(ա)ռ(ա)յքդ որ չար են և անպիտան :

Մեղ(ա)ւ(ո)րքն յամօթ լինին

Բայց ի սպոյ մէջըն կենան ,

Ո(ր)պէս դոչիսարըս մոլորեալ .

Որ ի դայլոցըն վշտանան :

Ն(ո)ք(ա) են հօտ ս(ա)տ(ա)ն(ա)յի .

Որ ժ(ո)ղ(ո)վէ զձախակողմեան ,

Ն(ո)ց(ա) զդժոխսն է պ(ա)տր(ա)ստեալ .

Անուր հարիւր հաղար հեծան :

Թանձր արիւնէ ծովլ է կապեր .  
Ի մ(ար)դկ(ա)նէ մեղքն որ ծնան ,  
Յանկացողացն անքուն որդունքն .  
Ո(ր)պ(էս) ձկունք ի ներս լողան :

Անշէջ խաւարն դառնագոյն .  
Ի անանց տանջանքն որ մորմքան ,  
Տոչորին անշէջ հրով .  
Բայց ժամ(ա)ն(ա)կն է անվաղճան :

Լերանց նման լինին կուտոց .  
Զէտ հիւանդի եծունն դան ,  
Ի բազմութե(ան) թանձրանալոյն .  
Ծովլն յարենէ ալեօք ծփան :

Կան առասպել եւ ահաւոր .  
Զար ատամունքն որ կափկափման ,  
Ք(ա)ն զանջատելն ի ստեղծմանէ .  
Ի Քեռինոս կղղինն իջան :

Անքուն որդունքն անդընդային .  
Յարեան ծովու մէջն լեղան ,  
Որ ս(ա)տ(անա)յէ սնուցեր  
Ք(ա)ն յիշատակ յետեւ անցման :

Աչքն է որդան դլ(ու)ին օձու .  
Ն(ո)ց(ա) թեւերն ո(ր)պ(էս) ձկան ,  
Եւ միւս դլ(ու)ին է առիւծոյ .  
Որ պ(ա)տ(ա)ռէ ք(ա)ն դչար դաղան :

Կայ հրեղէն չար վիշապունք .  
Ի բերանոցըն հուր շընչան ,  
Զար ատամունքն է դաղանի .  
Աչքն ի յամպոյ փայլակ նման :

Բերին զդ(ա)սք մեդ(ա)ւ(ո)ր(ա)ցն .  
Արեան ծովուն մերձ յանդիման ,  
Թնդան որթունքն անդընդային .  
Եւ ելանեն մօր յերեւան :

Ազգի ազգի ճայնիւ դոչեն .  
Եւ աղ(ա)ղակ ու ճիչ բառնան ,  
Երեխ ի պէս փափաղանօք .  
Թէ հանա մեր ծնողքն եկան :

Լստ իւրաքանչիւր ճայն դոչեն .  
Կանչեն ճընչեն եւ մոմոան ,  
Ք(ա)ն զթանձրամած ամպո դոռան .  
Որ կայծակախ(առ)ն որոտան :

Հանց կափկափէն զչար ատամունքն .  
Ազգի ազգի բերան բանան ,  
Ո(բ)պ(էս) որոտ զարնանալին .  
Ք(ա)ն զկարկոտի ջախիւն դան :

Զինչ ոչխարի ժ(ո)ղ(ո)վք լինի .  
Որ դառն ըզմ(ա)յին ճանչեան ,  
Հանց ճանչեն զիւր(եան)ց ծնողքն .  
Որ ի յերկրի մեղօք ծընան :

ԹՌՌՌՈՍ յիշէ զօրն ահարին .  
Երբ ժ(ո)ղ(ո)վին ի դասաստան ,  
Ի յայնմ ահեղ հրապարակին .  
Ուր է լեզու եւ պ(ա)տ(ա)սի(ա)ն : (\*)

\* \* \*

### Դ.

Պատմու(թ)ի(ւն) Երկոսաստան Հողմոց ասաց(եալ) ի Թորոսէ

Ի յետ ստեղծմանն ար(ա)րածոց .  
Որ գոյեացոց զայս ամենայն ,  
Օդոց ետուր իշխանութիւն .  
Հողմունք ամեն արար սահման :

Հորս առաքեաց ի հ(րե)շ(տա)կ(ա)ց .  
Զամմէկ պարգեւ ետ մի կողման ,  
Զն(ո)ս(ա) սիուեալ բաղկատարած .  
Կան հաստատեալ ի կանկըման :

(\*) Անդ էջ 41p—48ս :

Ի յառաջի տ(եառ)ն ա(ստուա)ծ .  
Եւ ի երկիրըս գոյանան ,  
Արեւելից արեւմտից .  
Եւ հիւսիսոյ եւ հարաւեան :

Սաղմոս ի էն ի հարաւոյ .  
Եւ սարսիլն արեւելեան ,  
Էլանիկլըն հիւսիսոյ .  
Եւ Զուրիէն արեւմտեան :

Սոքա հնչմունք ( \*) են աշխարհի .  
Ո(ր)պ(էս) հողմունքն եղեմական ,  
Որ ի դրախտըն տարածին .  
Աղնիւ չնչմունք անմահական :

Յայտնեն զամէն անուշահոտ .  
Յանուշ քըրքանց վայելչական ,  
Բոյսք ի ծառոց եւ ի տընկոց .  
Եւ ի պտղոցըն զանազան :

Ի յամ(ենայն) վայելչու(թ)ե(ան)ց .  
Եւ ի ծաղկանցըն զանազան ,  
Յայս օրինակս ունին ի(որ)հ(ուր)դ .  
Որ ի դրախտ աշխարհիս կան :

Որ դքառանկիւնըս ծաւալեն .  
Այսպ(էս) հողմունքս որ են նման ,  
Ի հ(րե)շ(տա)կ(ա)ց որ են չոր(որ)դ .  
Որ ի յոլորտ աշխարհիս կան :

Բատ իւրաքանչիւր դձայն չնչեն .  
Զերիս հողմունս դձայն յարուցանեն ,  
Զիսիւ փոշի որ ի յերկիր արձակեցան .  
Դ(ա)բձ(եա)ւ զերկիր հոսեն հողմով :

Զոր ւ ի խոխոն մերձենան .  
Տապալի զամ(են) հասակ երկիր .  
Մինչեւ ի յօդըս վերանան : (\*\*)

(\*) Գուցէ սխալ գրուած է «հողմունք»ի տեղ :

(\*\*) Հոս ֆիչ մը խառնակ եւ պակասաւոր է: Գրչուքենէն վերջ ուրիշ մը ուզեր է սրբազրել: Խակ գրիչը լուսանցքին կը գրէ «Պակաս էր յօրինակս չկար»:

Նախ արձակէ զՍաղմոսիէլ .  
Երիս հողմունս զանաղան ,  
Որ աշխարհիս ի ըսկիզբն եղեւ .  
Ի յարարչէն եղաւ սահման :

Առյալ(էս) զայժմուս օրինակէ .  
Զէտ զառաջինն զապագայն ,  
Որ տարածին երեսս երկրի .  
Ո(ր)ով(էս) ներքինքն որ հիմն եղան :

Ելանէ նօտոս քամին .  
Այս առաջին եղեւ սահման ,  
Գարնանային ըսկիզբն եղեւ .  
Նախ քան զհողմունս երկոսասան :

Յերկու սահմանս տարածի .  
Գարնանային եւ ձմեռան ,  
Մ(ո)վ(ավ) էութե(ան) սկիզբ եղեւ .  
Որ ամ(ենայն) ամովք յղանան :

Եւ որ նօտոսն ելանէ .  
Որ բորբոքի ի ժամ գարնան ,  
Որ առաջին(ո)ր(ա) հալին .  
Սառն եւ եղեմն վերանան :

Գալ ի նօտոսն որ առաքէ .  
Ի Յուկաս հողմն ի նման ,  
Պանին ամէն բոյս եւ ծաղիկ .  
Եւ սար ու ձոր եւ անդաստան :

Այն Սարսիէն որ արձակէ .  
Հզկիկիասն արեւելեան ,  
Որ էութե(ան) ըսկիզբն առնէ .  
Նովաւ ամէն ամով յըղանան :

Արձակէ Զատէլիօխոտան  
Որ է սաստիկ եւ խրոխտական ,  
Ճակատամարտ երկրորդ դիմօք .  
Խըրոխտալուր ճայնիւ գոռան :  
Եւ կայծակունս հատանի .  
Շառաւեղօք փայլակնանան ,  
Նովաւ զերկիր պատուհասէ .  
Ի յերկրածին ազգս ամ(ե)ն(այն) :

Ելանէ Եւրօս քամին  
Որ է շընչմունք արեւելեան,  
Ի յառաւօտըս տարածի .  
Անուշահոտ բերէ մ(ա)րդկ(ա)ն :

Գայ Ելիկլըզթը ասկի ասկիասն .  
Վիշտ աշխարհի գառնա նման ,  
Սառն եւ սահման ար(ա)ր հողմով .  
Յաշնան աւուրք եւ ի ձըմոան :

Ելանէ Ապարքտիասն .  
Եւ բորբոքի ժ(ա)մ ձըմոան ,  
Նա է որ զատն ունի պտուղ .  
Եւ ձի(ւ)նարեր է անխ(ա)փան :

Արձակէ ըլվկուիասն .  
Որ բորբոքի ժամ գարնան ,  
Նախ զկարկուտն ունի պտուղ .  
Եւ անձեւացն ունի սահման :

Ելիփօսն առաքէ զ՛լւրիէլ .  
Ի ժամանակս առուր գարնան ,  
Տանի զամէն ամպ յարեւելս .  
Նովաւ երկիր պայծառանան :  
Ելանէ Զեփուր քամին .  
Եւ խաղաղէ ւ առնու խսփան ,  
Սպառնէ զամէն սառն եղանակ .  
Ի աշխարհէ որ ջերմանան :

Գայ Այդեստէսն ամառնային .  
Հնչէ ի դաշտ եւ անդաստան ,  
Պանէին ամէն բոյսք եւ ցորեան .  
Եւ պտղատուքն առատանան :

ԹՌՐՈՒՍ պատմէ զաղնիւ հողմունքդ .  
Որ են թվով երկոտասան ,  
Ի հ(րէ)շտ(ա)կ(ա)ր(ա)ցըն տարածի .  
Հնչմունք յոլուրտ աշխարհիս կան :  
Այս պ(ա)տուհ(ա)ռք են յիմ(ա)ցիր .  
Որք զօղանջեն ւ յիմ(ա)րան(ա)ն ,  
Ով որ քամուն յիշոցք ասէ .  
Նա զ կայէն եղբայրսպան : ( \*)

(\*) Անդ էջ 52ա—54ա . :

Գիտական պարունակութեամբ այս տաղը ցոյց կուտայ որ  
թորոս հետաքրքիր եւ ուսեալ էր :

Վստահօրէն իրըն է նաեւ յաջորդ տաղը, որ ոչ միայն նոյն  
ոճը ունի այլ եւ մեր այս ձեռադրին մէջ դետեղուած զ թորոսի  
տաղերուն մէջ :

\* \* \*

### b

Երդ վ(ա)ս(ն) կ(ա)տ(ա)ր(ա)ծի աւուրն հնդետասան նշանք  
որ լինելոց է զկնի նեռինն :

Քեզ ծանուցանեմ եղբայր ըս .  
Որ լինելոց է յեւ նեռանըն ,  
Նախ քան գդալուստըն ք(րիստոս)ի .  
Որ դա փառօք ի (դա)տ(ա)ստ(ա)ն :

Եւ հընդետասան նշան լինի .  
Որ հիանան որդիք մ(ա)րդկ(ա)ն ,  
Ամ(ենայն) աղդք եւ երկրածինք .  
Եւ կատարի այս ամենայն :

Նախ բարձրանա ծովն եւ կանկնի .  
Քառասուն գիրկ ք(ա)ն զաստիճան , ,  
Յերեսս երկրի ծայրակուտի .  
Ո(ր)պ(էս) ջրոց ալեաց դիդան :

Ի յօրինակ ջրհեղեղին  
Ո(ր)պ(էս) յառաջնարար նշան ,  
Սոյնպէս վերջին օրինակէ .  
Որ մեղաց ծովն բարձրանան :

Եւ տատանի երկիր գոլով .  
Յորժ(ա)մ յայտնի գործք ամ(ենայն) .  
Դ(ար)ձ(եա)լ ցածի եւ խոնարհ .  
Իջումն խորս անդընթական :

Որ ոչ կարէ ոք ճ(ա)ն(ա)չել .  
Զջուրն եւ զաւաղն ոչ դիտենան ,  
Եւ ամ(ենայն) շունչք եւ դեռունք .  
Ծովածնունդք եւ լողական :

Աճապարին եւ ոչ չարժին .  
Ունին ընթացս եւ ոչ զեռան ,  
Այս ամ(ենայն) օրինակ է .  
Արարածոցս առնէ նշան :

Ամենայն ծառք անտառի .  
Եւ պաղաբերքն զանաղան ,  
Տերոքն թառամին .  
Պտուղն համ եւ հոտ չըտան :

Ի յոստեանցն արիւն կաթէ .  
Եւ յարհնէն խոնաւանան ,  
Քսոսւերագոյն պըճնին հասակ .  
Որ թառամին եւ սեւանան :

Ամ(ենայն) թռչունք երկրի .  
Որք երկրաւորք են եւ օդական ,  
Դ(ա)րձ(եա)լ ի մի վայր ժ(ո(ղ(ո)վին .  
Տարակուսեալ կարկամեալ մնան :

Ոչ ուտեն եւ ոչ ըմպեն .  
Քաղց եւ ծարաւ արդեօք մնան ,  
Վ(ա)ս(ն) ահազին եւ երկիւզին .  
Ե(ո)ք(ա) ամէնն դումարանան :

Դ(ա)րձ(եա)լ քարինքդ հարկանին .  
Զիրեար ջարդեն եւ որոտան ,  
Ո(ր)պ(էս) քարինս շինւածոց .  
Որ խափանին նոյն առժ(ա)մայն :

Ամ(ենայն) շինուածք երկրի .  
Ո(ր)պ(էս) յօդեալ են զանաղան ,  
Աւերի յամէն տեղի .  
Որ չի մնան քար մի նշան :

Առնէ շարժմունս մեծամեծս .

Որ հոլովին փողարք լերան ,

Որ ոչ կարէ ոք դադարեալ .

Թուչունք երկրի և ոչ օդական :

Դ(ա)րձ(եա)լ լեռինք ք(ա)ն զմոմ հալին .

Ըստ Ս(ա)ղ(մո)սի ճայնին Դ(ա)բեան ,

Ո(ր)պ(էս) ծխոյ ճանձախարիդ .

Սեւադունին եւ դաշտանան :

Դ(ա)րձ(եա)լ աղբիւրք արիւն բխեն .

Եւ թանձրամած խոնաւանան ,

Ոչ կարեն ըղնա ըմպել .

Ի ոչ ծարաւեալքըն յադենան :

Եւ գերեզմանք յայտնի լինին .

Որ են կնքեալ ի պահըստեան ,

Յառնեն մեռեալք եւ ոչ խօսին .

Բայց զօրինակ առնեն նշան :

Ելանէ գետ հրեղէն .

Ի հեղեղի չափն ի նման .

Ի քառանկիւնըս տարածի .

Պատէ զէակըս դամ(ենայն) :

Արդարոց փառք է եւ պարդեւք .

Որ զգենուն եւ զուարճանան ,

Մեղ(ա)ւ(ո)ր(ա)ցն է հուրն անշէջ .

Որ միզախառն մոմուան :

Բայց լուսաւորքն խաւարին .

Եւ թօթափին աստեղք լըման ,

Բայց օրինակն որ երեւի .

Աստեղք ի յիւր տեղիքըն կան :

Այս փոփոխումն է որ յայտնի .

Երկինք և երկիր նոր կերպարան ,

Որ զանցելոցըն ցուցանէ .

Յայտնէ զայժմոյս եւ զապաղան :(\*)

(\*) Անդ էջ 48ա—50ա :

Վեհնայի Միկթարեանց 398 թիւ Ուկեփորիկ-Հաւաքա-  
ծոյն որ ըստ Հ Տաշեանի ժէ-ժէ դարերէն է թղ. 24 առնի  
տաղ մը՝

Տաղ պլաղուլի եւ ի վարդին :

որ կը սկսի .—

Պլաղուլն ի վարդն ասաց խիստ անողորմ ես ,  
Որ զիմ արիւնս քեզ հալալ կու դնես . . . եւլն .  
Եւ կաւարտի թղ. 24 . . :

ԹՈՐՈՍ գովէ զվարդն ու զպլաղուլն ,  
Որ իսիրոյ զամ կու քաշին ,  
Մեղքն թողած է ԹՈՐՈՍին ,  
Եւ լուղաց ամենին : (\*)

Բնական է հոս չփոթութիւն մը կայ : Այս տաղը ծանօթ է  
իբր Մկրտիչ Նաղաշի հեղինակութիւն : Հաւանաբար երկու  
տաղեր ինկած են թերթերը իրար խառնուելով Վեհնայի թիւ  
398 օրինակողէն ; կամ թէ նոյն իսկ այդ ձեւազրին մէջ թեր-  
թեր ինկած են , եւ ցուցակադիր Հ Տաշեան առանց ուշագիր  
ըլլալու իրարու շարունակութիւն նկատած է Նաղաշի տաղին  
սկիզբը եւ Թորոսի տաղին վերջը : Ատոր կարելի է ուշագիր  
ըլլալ նոյն իսկ տաղին վերը տրուած սկզբնաւորութեան եւ  
վերջաւորութեան տողերուն յանդաթիւերէն :

Սակայն մեր այս կարծիքին հաստատութեան համար ամեն  
կասկած կը փարատէ երուսաղէմի մեր վանքին թիւ 3052 ձե-  
ռազրին Թորոսի տաղը որուն վերջաւորութիւնն է որ մնացեր է  
Վեհնայի թիւ 398-ի եւ Հ Տաշեանի անուշաղը ութեամբ  
խառնուեր է Մկրտիչ Նաղաշի տաղին սկզբնաւորութեան :

Արդ հոս իբր վերցերորդ տաղ կը ներկայացնեմ Թորոսի \*

## Զ

### ՏԱՂ ՎԱՐԴԻ ԵՒ ՊԼՊՈՒԼԻ

Երբ քափուր վարդն վըթթի ,  
Մըտիկ արէք այն պըլպուլին ,  
Զտերեւըն զարկեր ը իւր վրան .  
Զօրըն կենաց ի վրայ յարդին :

(\*) Ցուցակ էջ 851ա . :

Յերեկն ըզվարդն շուռ կուգայ .  
Գիշերն ի ներքեւ տերեւին ,  
Զկանանչ տերեւն ի յետ բանայ .  
Մանու ի մէջ կարմիր թփին :

Կուղես հայիս վարդն մուրատով .  
Նա եղեալ է ի զըրմղին ,  
Յուր կերեւայ թուփ մի պայծառ .  
Այն է հասեր իւր մուրատին :

Հաւասար զտերեւն ի շուօ երեկ .  
Նատար արար ի վրայ վարդին ,  
Ի մէկ տեղ չէ հասեր մուրատ .  
Իւր կերեւայ թուփ մը տեղին :

Պլպուլն արար ազան վարդին .  
Արեկ մանունք ի պաղչանին ,  
Սիրու տերքն զիս կու խոցին .  
Երբոր որ կուգան զվարդն տանին :

Աշնան տերեւն ի վայր թափաւ .  
Դառներ շիւրէր ի վրայ տընկին ,  
Լայր ու աչօֆըն արտասուէ ը .  
Եւ անիծէր զիւր տանողին :

Յաւղն զպլպուլն արար շիւար .  
Սդաւոր էր սիրան ի փորին ,  
Թէ այն վարդէն այլ շահ չկայ .  
Մինչ որ դայ մէկ այլ տարին :

Ել մի եղաւ պայծառ գարուն .  
Ու պլպուլին խապար բերին ,  
Բուսեր հազար թուրլու ծաղիկ .  
Ըսանկ ըսանկ լուրջ ու գեղին :

Ել մի եղաւ աջող պլպուլն .  
Երեկ բարեւ ետուր վարդին ,  
Վարդն խնդաց և ուրախացաւ .  
Հանդէ եկաւ իմ սիրելին :

Պլպուլն արար սալամ վարդին .  
Արեկ և իշնունք ի պաղչանին ,  
Յորտեղ բուսեր է մանուշակ .  
Ի յօն զարունք զվրանին :

Սուտ մանուշակն ինդիր ելաւ .  
Գնաց ի յետ եւ նարկըլին ,  
Թէ գընայ ձայնէ ըղոեհանն .  
Զաղբերաց արիւն ու զղաղալին :

Հանին ծաղիկ իւրեանց միջին .  
Ի մեծամեծքն յուղարկեցին ,  
Թէ գնայ ձայնէ զմուրդ ու չուշանն  
Ու զնունուֆարն ի մէջ ջրին :

Ժողովեցան ցեղք ի ցեղաց .  
Եւ գոյն ըզդոյն տերեւ սփոխն ,  
Հազար ըռանկ հալաւ հազան .  
Վարդն և պլպուլն ի տես գային :

Երնիկ ըզվարդն վըրանօքն նստած  
Պլպուլն ի մէջ վրանին ,  
Էն բուրք հազար ծաղկունքն ամեն .  
Այն երկուսին խղմաթ կենին :

ԹՈՐՈՍ դրվեր զվարդն ու ըզվարդուլն .  
Որ ի սիրուն զամ կու քաշեն ,  
Զինչ հողածին կայր արարածո .  
Որ չեր դիսկեր այն պայմային : (\*)

Ինչպէս կը տեսնուի յիշատակարանի վերջին տան վերջի  
Երկու տողերը հոս կը տարրերին Վիշնայի 398 թւի օրինակէն ,  
որ դժբաղդարար իր ամբողջութեան մէջ ինծի անծանօթ կը  
մնայ :

(\*) Սաղեմի վանիքին թիւ 3052 ձեռագրէն :

կ

ՏԱՂ Ի ԹՈՐՈՍԻ ՄԼՇԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ :

Տէր արարիչ արարծոց .  
Դասուց ազնիւ եւ անհամար ,  
կ եէրու կէօկ եարատան .  
կ եէրու կէօկ սէնի օկզր :  
ի ջողն ի ջրոյն բաժանեցեր .  
եւ ի վերայ ջուրցըն էըստար ,  
կ սէն մի սին քերիմ ուհիմ .  
կ երու կէօկու այան պախար :

Արարածոց սկիզբն դրիր .  
Վէր քաշեցիր զջուրն կամար ,  
Եըլտուրլար իէտ տօլտուրտուն .  
Խչինտէ պիր չէմս ու զամէր :

Ապայ ետուր հողուն հրաման .  
Ծաղկունք բուսան հարիւր հազար ,  
Եալ չիմանէ թափարում .  
Նէչէ թուրլու չիչաք պիթար :

Ըղծառ եւ ըստունկն ըստեղծեցիր .  
Եւ զպտղաբերն հաւասար ,  
Զունքի չինար եա բրախլանտի .  
Կեօրքէ նիչզ եէմիշ պիթար :

Հանց դեղեցիկ զարդարեցիր .  
Զաշխարհս արեր նախշուն նկար ,  
կ սէն միսէն քերիմ ալլահ .  
Ճումլա ալեմ սանդայ թաքար :

Զչորքոտանիքն ըստեղծեցիր .  
Ազգի ազգի շատ ճանաւար ,  
Եօրի տէտու նն քի եօրիտիլար .  
Տաղ ու տաշ ուստունա կէչար :

Դարձեալ ըղթոչունքն ըստեղծեցիր .  
Երամ կաղմեն հարիւր հազար ,  
Պէտի ալէախ պիրի ուճէ .  
Պէտի ուչար վարուր կիտէր :

Յետոյ զմարդն ըստեղծեցիր .  
Յափ մի հողոյ զնա ընկալար ,  
Եարաթղունն ուչմաղայ դօրունն .  
Ունկա էյլատունն պարապար :

ԳԵՐԻ ԹՈՐՈՍ մըտօք յիմար .  
Մեղօք դարձեր ես կիւնահքար ,  
Կէճէ կիւնառուդ զափիլ օլմայ .  
Աչ կեօղունու հախայ եալվար : (\*)

Սոյն տաղէն օրինակ մը , ինչպէս որ տեսանք , կը գտնուի  
Վիշնայի Մխիթարեանց թիւ 344 տաղարանին մէջ ուր սա-  
կայն խորադիրը վերնոյն պէս թորոս ՄՇԵՑԻ չի կոչուիր այլ  
ԹՈՐՈՍ ՏԱՐՕՆԵՑԻ :

Ասոնք են թորոս Տարօնեցիի ինծի ծանօթ բոլոր տաղերը ,  
Եւ ինչպէս ըսի խիստ հաւանական է որ նոր տաղեր ալ գտնուին  
հետղհետէ :

Այսքանով ալ կաւարտենք իր մասին մեր այս ուսումնասի-  
րութիւնը : Մ ենք մեր այս աշխատութեամբ որոշ հիմերու վր-  
բայ դրինք առաջին անդամ ըլլալով մեր հնագոյն մանրանկա-  
րիչ-տաղասաց վարպետներէն թորոս Տարօնեցիի կենապըրու-  
թիւնը : Հոն կան ստուգելի կէտեր , երկար պարապ անջրպետ-  
ներ աւունկութեանց կարօտ , զանազան լուսարանելի կէտեր ,  
սակայն նոյն ատեն ներկայ տուեալներով զբնթէ սպառէչ է  
մեր աշխատութիւնը :

Կը մնայ այս դործին երրորդ մասը «Թորոս Տարօնեցիի  
Սըրուեստը» : Ատոր համար կարեւոր են ականատես պրապում-  
ներ մանրանկարներու , բազմաթիւ լուսանկարներ հանելու  
պէտքը , ուրիշ մանրանկարիչներու դործերու հետ համեմատե-

(\*) Սաղէմի վանքին թիւ 3057 ձեռագրէն :

լու կարիքը , նամանաւանդ նիւթական միջոցներ զանոնք հրա-  
 տարակելու : Այս ամենը կարելի է գլուխ հանել այս աշխար-  
 հաւեր պատերազմէն վերջ : Իմ գլխաւոր մտադրութիւնս է ա-  
 ռաջին առթիւ արդէն հաւաքած եւ ձեռքի տակ ունեցած նիւթե-  
 րուս վրայ ամբողջացնել պակասներս եւ հրատարակել ինդնա-  
 տիսսի , թորոս Տարօնեցիի , Կիրակոս Թաւրիկեցիի եւ Կիրակոս  
 մանրանկարիչի գործեր : Այս չորսն ալ արեւելահայոց մեծա-  
 գոյն վարպետներէն , որոնցմէ վերջի երեքը իրարու ժամանա-  
 կակից :

Յ . ՔԻՒՐՑԵԱՆ






ԳԱԱ Հիմնարար Գիտ. Օրադ.



220031706



---

ԳԻՆ 1.00 ՏՈԼԱՐ

---

Դիմել Հեղինակին  
H. KURDIAN  
1321 E. DOUGLAS  
WICHITA 7, KANSAS  
U. S. A.